

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ

ԿԱՐԿԵՇԱՆ ԱՊԱՐԱՆՁԱՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ
Դ. ՄԻԽԱՅԼԵՎԱՆ



ԳԱՅԻՐԵ

Յաղարան «Յուսարեր»

1927

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՄՐԻՆ

891.71

Կ-

Karkehanē

ԿԱՐԿԵՀԱՆԵ
արանյան
ԱՊԱՐԱՆՁԱՆԵ

A 15430

ԹԱՐԳՄԱՆԵՑ


Գ. ՄԻՒԹՅԱՐԵԱՆ



ԴԱՀԻՐԵ

Տպարան «ՅԱԽԱԲԵՐ»

1927



Anahit-Sarafian

GIFT



ԱՆԱՀԻՏ ՍԱՐԱԲՅԱՆ

ԿԱՐԿԵՐԱՆԵ ԱՊԱՐԱՆՁԱՆԸ

I

Օգոստոսի կէսերուն, նոր լուսինը իր հեռերաւ յանկարծակի սօսկալի շրջան մը օգային փոփոխութիւններու, որոնց նմանը Սև Ծովու հիւսիսային եզերքները միտյն ունին: Երբեմն, ամբողջ օրեր, թանձր մշուշ մը կը ծածկեր երկիրն ու ծովը, և փարոսի ահագին ոզդառւիչը կը բառաչէր գիշեր ցորեկ, ինչպէս կատաղի ցուլ մը: Երբեմն, մէկ ոռաւօտէն մինչև միւսը, ջրտփոշիի մը նման, նուրբ անձրե մը կ'իջնէր տնընդհատ, կաւային ճամբաներն ու կածանները փոխելով մօրատի մը, ուր անյօյս կերպով կը միրճուէին սայլերն ու կառքերը, Երբեմն, հիւսիս արևմուտքէն, սթեփին կողմէն, կը փրթէր կատաղի մրրիկ մը: և այն ատեն ծառերու գաղաթները կ'որորուէին անդադար, ծռելով ու շտկուելով,

ինչպէս ալիքները փոթորիկի տաեն . զիշեց . վիլլաներուն երկաթաթիթեղով ծածկուած տանիքները կ'որսասյին , որպէս թէ երկաթէ կոշիկներով մէկը վաղէր անոնց վրայէն , պատուհաններու շրջանակները կը ցնցուէին . դռւանքը կը շոռաչէին և ծխնելոյզի խողովակները վայրագօրէն կ'ոռանսյին . Մէկ քանի ձկնորսանաւեր անյայտացան ծովուն բաթերը , երկու հատը չվերադարձան . տասնընդինգ օր ետքը , ձկնորսներու մարմինները նետուեցան ծովեղերքի զանազան կաղմերը :

Լոգանք առնաղները , մեծ մասով յայն և հրեայ , զուարթ ու կասկածամիտ բոլոր հարաւարնակներուն նման , փութացած էին մօտակայ քաղաքը վերագունալ . Բաց ճամբուն վրայ կ'երկարածգուէին սայլակներու շարքեր , որոնց վրայ խնողուած էին ամէնէն աւելի անհեթեթ տնական առարկաներ . — անկողիններ , բազմոցներ , սնտուկներ , աթոռներ , լաւապօներ , և ինքնաեռներ . Անձրեին անթափանց մարմաշին ընդմէջէն , այս ողբալի կահ ու կաղմածը կը թուէր մաշած , ազատու և խեղճ ու կրակ . Սպասուհինները և խօհաբարուհինները , թառած սայլակներու թրջուած ծածկոյթին վերևը , իրենց ձեռքը կը բռնէին արգուկներ . թիթեղեայ տուփեր և ոզորէ կողմաներ . ձիերը , յոգնապառ և քրտնաթոր , կանգ կ'առնէին ամէն վայրկեան դողդողագին ծունկերով . շողի արձակելով և ընդլայնուած կողերով : Կոռապանները փսիթոթով կնգուղաւարուած , հայհանքները կ'արձակէին խոպատ ձայնով . ամբողջ ուլուխումբը տխուր , տաժանելի և ուր-

տանմլիկ տպաւորութիւն մը կուտար . Ա՛լ աւելի ողբալի կը թուէին ամայացած վիլլաննը , որոնք լանկարծ անսահման , գատարկ և մերկ դարձած էին . խօրտակուած տպակիներով և աւարի արուած գետնայարկերով , ուր լքուած շուներ կը թափառէին և աղբակոյանքը դիզուած էին — ծխուած սիկարէթներ . թուղթեր , շիշի բեկարներ , խեցիներ , խաւաքարտներ և դեղօրէից վաքրիկ շիշեր :

Բայց , Սեպաեմբերի սկիզբը , օդը մէկէն ի մէկ փոխուեցաւ : Խաղաղ ու պայծառ օրեր յաջորդեցին իրարու , աւելի ջինջ , աւելի տրկոտ և աւելի տաք քան յուլիսին : Չօրցած գաշտերուն մէջ , աշնանային ուրզը , խողաններու ծայրը նետեց իր կտաւին երերուն վայալը : Նուաղտ ծառերը , իրենց գեղնած տերեները գետին կը ձգէին . լուռօրէն :

Իշխանուհի Վերա նիքոլայէվսա Շէին , գաւտափին ազնուականութեան պարագլուխին կինը , չէր կրցած հեռանալ ծովեղերքէն , իր բնակարանին մէջ նորոգութիւններու պատճառավ : Եւ ան կը վայելէր այժմ լիապէս յամեցաղ գեղեցիկ օրերու . լառութեան , մենութեան , մաքսւր օդին և ծովու թեթև շոյանքին՝ ողատ հովին տուած ուրախութիւնը :

II

Ասկէ զատ , այսօր իր տարեգարձի տօննէր . — Սեպտ . 17 , Մանկութեան սիրուն ու հե-

առաջ լիշտառակներ այս օրը ընդմիշտ սիրելը
կը դարձնէին անօր, և միշտ այդ օրէն կ'ա-
կնկալէր գերբնական երջանկութիւն մը։ Այս
առաւօտ, նախ քան քաղաք մեկնիլը, ուր
ստիպողական գործեր ունէր, ամուսինը ցայ-
գառեղանին վրայ փոքր տուփ մը դրած էր.
որ շնչ օղեր կը պարունակէր, տանձտկերակ
մարգարիտներով, և այս նուէրը ա՛լ աւելի
աւելցուցած էր իր ուրախութիւնը։

Ան տառնձին էր, ամբողջ տան մէջ, իր
նիկոլա եղբայրը, ծեր ամուրի մը, որ սովորաբար
անօնց հետ կ'ապրէր, հարկադրուած էր նմա-
նապէս քաղաք երթալու, դատարան, ուր դա-
տախազի փոխանորդութեան պաշտօնը կը վա-
րէր։ Ամսւսինը խօստացած էր ճաշի բերել ա-
մէնէն աւելի մտերիմներուն մէջէն ընտրուած,
քոնի մը բարեկամներ, ի՞նչ բարեպատեհ ա-
սիթ, որ իր տօնը կը զւեգաղիպէր իրենց գիւ-
ղագնացութեան օրերուն։

Քաղաքը, հարկ պիտի ըլլար մեծ ճաշ մը
առաջ, թերեւ նոյնիսկ պարահանգէս մը, մինչ-
դեռ հօս, կարելի էր գոհանալ շատ չնշին
ծախքերով։ Հակառակ իր խիստ աշքառու
զիրքին—կամ թերեւ ա՛յդ պատճառով—իշխան-
ցէին դժուարութեամբ երկու ծայրը իրար կը
բերէր։ Իր անսահման ժառանգութիւնը մեծա-
պէս վտանգուած էր, իր նախնիքներու մը ա-
խումներովը, և սակայն, ան ստիպուած էր ապ-
րիլ իր միջացներէն աւելի բարձր կետնքով մը։—
ընդունելութիւնները, բարեգործութիւնը, պեր-
ճանքը, ձիերը ևայլն . . . շատ դրամ կը պա-
հանջին։

Իշխանուհի վերա, որուն ունեցած նախ-
կին տարփանքը իր ամսւսինին հանդէպ երկար
ժամանակէ ի վեր վերածուած էր անկեղծ,
հաստատուն և հաւատարիմ բարեկամութեան
մը, իր բոլոր ուժերովը կ'աջակցէր անօր,
ամբողջական քայլայումէ խուսափելու հա-
մար։ Առանց իր ամսւսինին կասկած տալու,
իշխանուհին շատ մը բաներ կը մերժէր, և
որքան հնար էր, կը զեղչէր իր առն ծախ-
քերը։

Այս միջոցին, ան կը շրջագայէր պարտէ-
զին մէջ, զբաղուած՝ մկրատավ ծաղիկներ կը տ-
րելու, սեղանը զարդարելու համար։ Մաղ-
կանոցի մերկ ու անխնամ ձգուած եզրերուն-
յէջ, խոշոր բազմերանգ շահոքրամներ կը
ցցւէին հոս հօն, մէկ քանի մեխակներ՝ հազ-
ուագիւտ ծաղիկներով։ Կը կիշանչէին իրենց
կանանչ նուրբ փանուկները, կաղամբի հոտով
և վարդենիները, տարուան մէջ երրորդ
անգամն ըլլալով, վտիտ կոկոններ կը բանա-
յին, փոքրոցած և կարծես այլասերած։ Սա-
կայն տակեակներ (*dahlias*) փենունաներ
(*pivoine*) և տաղիկներ (*aster*) իրենց պաղ-
ու հպարտ գեղեցկութիւնը կը պարզէին և
թեթև օղին մէջ աշնանային բոյր մը կը տա-
րածէին, խօսալին և մելամաղձատ։ Միւս ծա-
ղիկները, իրենց պերճ սէրերէն և ամառնային
չափազանց յուռթի մայրութիւններէն ետք,
մեղմօրէն կը ծածկէին պազոյ կեանքին ան-
համար սերմերու հողը։

Շատ մօտէն, ճամբու վրայ, լոռեցան
ինքնաշբժի փողի մը ընտանի ձայները, երեք

եղանակով, որոնք կը հազարդէին ժամանու-
յը՝ իշխանուհի Վերայի քրոջ՝ Աննա Նիքոլա-
յէլիս Ֆրիտէի, որ, առաւօտուն, հեռա-
ձայնով խստացած էր դալ օգնել իր քրոջ,
ընկունելութեան իր պատրաստութիւններուն
մէջ:

Վերա ընդառաջ գնաց իր քրոջ. իր նուրբ
լուղութիւնը երբեք չէր խարոծ զինքը. քանի
մը վարկեան եաք, վայելուչ լիմօժակ մը
կանգ առաւ գարրասին առջեւ, և, մեքենա-
վարը ճարպիկ ոսառւմով մը, բացաւ ինքնա-
շարժի գոնակը:

Երկու քոյրերը ողջագուրուեցան դար-
վանքով: Մանկութեան օրերէն, ջերմ ու հո-
գածու բարեկամութեամբ մը կապուած էին
իրարու, Ֆիզիքապէս, զարմանալի կերպով կը
տարրերէին իրարմէ, Անդրանիկը, Վերա, իր
մօրմէն, շքեղ անգլուհի մը, առած էր բարձր
ու ճկուն հասակ մը, փափուկ այլ պաղ գէմք
մը, գեղեցիկ բայց քիչ մը խոշոր ձեռքեր, և
ուսերու հիանալի կերտուածք մը, ինչպէս կը
տեսնենք նմանը հին յանրանկարներուն մէջ:
Կրասեր քոյրը, ընդհակառակն, ժառանգած էր
մօնկօլական արիւնը իր հօր, թաթոր իշխան
մը, որուն նախնիքը 19րդ դարու սկիզբը մի-
այն մկրտուած էին և որ ուղղակիօրէն կը սի-
րէր թաթերլէնաէն, կամ աւելի Լինկ-Թիմու-
րէն ինչպէս թաթար լեզուով, հպարտօրէն:
կ'անուանէր զայն, այս մեծ արիւնաբրուն:
Քիչ մը աւելի փոքր քոն իր քոյրը, ա-
ւելի լայն ուսերով, Աննա համակ աշխու-
ժութիւն, թեթևաշարժութիւն և կտտակ

էր. Իր ստուն այտուկրերը, իր նեղ ոչքերը,
որոնք կարճատեսութեան պատճառով շորու-
նակ կը բացիւփուէին, իր փաքրիկ և զգայա-
կան բերնին և մասնաւթարար իր թեթեակի
յառաջացուծ վարի խոշոր շրթունքին գոռող
արտայայտութիւնը, իր ամբողջ գէմքը կը
յայտնէին. զօրաւոր կերպով մը, մօնկօլական
տիպը, Սակայն և այնպէս, անըմբոնելի, ան-
հասկնալի հրապար մը կը բարձրանար անկէ,
բխելով թերեւ ժպիտէն, թերեւ իր գիծերուն
խօր կանացիութենէն, թերեւ լրբօրէն պըշ-
րուն իր գիմախաղէն: Անոր շնորհալի ագե-
ղութիւնը կը գրգռէր և կը գրաւէր այրերու
ուշադրութիւնը շատ աւելի յանախակի և ա-
ւելի խօրապէս քան իր քրոջ աղնուական
գեղեցկութիւնը:

Իր ամուսինը, խիստ հարուստ և խիստ
տիմար, բացարձակապէս ոչինչ կ'ընէր. բայց
կապուած էր բարեգործական աննշան հաստա-
տութեան մը և Խորեգարանի տօպետութեան
տիտղոսն ունէր: Թէև կ'ատէր զայն, սակայն
անկէ ունեցած էր մանչ մը և աղջիկ մը, յե-
տոյ վճռած էր զաւակ չունենալ այլն ու
խօսքը պահած էր: Գալով Վերայի, ան բուռն
կերպով կը փափաքէր զաւակներ ունենալ և
նոյնիսկ ամէնէն աւելի հնարաւոր չտփովը.
Բայց իր յոյսերը ի զուր կ'անցնէին, և բուռն
ու հիւանդագին սէրով մը կը պաշտէր իր քրոջ
զաւակները, սիրուն և անտրիւն, միշտ կա-
նոնապահ և հնագանդ, ալիւրի նման տժգոյն
գէմքերով, և վուշանման խօպապաւոր մաղե-
րով, պուպրիկներու կեղծամները յիշեցնող:

Աննայի նկարուգիրը կազմուած էր զուարթ
անկազակցութիւններէ և սիրուն, երբեմն
արօրինակ հակասութիւններէ: Ան յօժարու-
թեամբ անձնատուր կ'ըլլար ամենայանգուգն
սիրաբանութիւններու, եւրոպայի բոլոր մայ-
րաքաղաքներուն և բոլոր ջերմուգային քա-
ղաքներուն մէջ, բայց երբեք չէր խարեր իր
ամուսինը, որուն վրայ կը խնդար սակայն
թէ՛ անոր դիմացը և թէ անոր ետևէն. խիստ
շուայլ, ան խելայեղօրէն կը սիրէր բախտա-
խաղերը, պարերը, բուռն ապաւորու-
թիւնները, երկդիմի տեսարանները, և ար-
տասահմանի մէջ կը յաճախէր վատահամբաւ
ործարանները. բայց, միենայն տաեն, ուշադ-
րութիւն կը գրաւէր վեհանձն բարութեամբ մը
և անկեղծ ու խօրունկ բարեպաշտութեամբ
մը, որ զայն մղած էր նոյնիօկ գաղտնօրէն
կաթոլիկութիւն ընդունելու: Իր կանակը, իր
կուրծքը և իր ուսերը հազուագիւտ գեղեց-
կութիւն մը աւնէին. երբ որեէ անդիմակ պա-
կութիւն մը աւնէին. երբ որեէ անդիմակ պա-
կութիւն մը երթար, շատ տւելի բաթ կը
հագուէր քան նորոյթը և պատշաճութիւնները
կը թոյլատրէին, բայց կը հաւատալին թէ՝
այնքան լոյնաբաց օձիքով իր շրջազգեստին
տակէն ձարաշապիկ մը կը հազնէր միշտ:

Վերա, ընդհակառակն, խիստ պարզու-
թեամբ մը, պաղ և ամէնուն հետ քիչ մը գո-
ռոզ սիրալիրութեամբ մը կը տեսնուէր. ան-
կախ, ան երբեք ձեռքէ չէր ձգեր ճշմարտա-
պէս արքայական հանդարասութիւն մը:

III

— Աստուած իմ, ի՞նչ լու է հոս, ի՞նչ
լու, կը կրկնէր Աննա, քրջը քովէն փաթրիկ
ու արագ քայլերով քոլելով, եթէ կ'ուզեն,
երթանք նոտինք խարակին վերևը զրուտն
նոտարանին, երկար ժամանակէ ի վեր ծովը
չեմ տեսած: Եւ ի՞նչ հեշտաւէտ օգ. մարդուն
սիրաը կը հրճաւի, զայն շնչելով միայն, Անց-
եալ ամառ, Միսխօրի մէջ, Խրիմ, գիւտ մը ը-
րի: Գիտե՛ս թէ ի՞նչ կը հոսի ծովը, մակըն-
թացութեան ատեն, Յափուկ, (réséda) սիրելիս:

Վերա փաղաքուշ ժպիտ մը ունեցաւ:

— Ի՞նչ հարսւա երեակայութիւն ունին:

— Ոչ, ոչ, կը յիշեմթէ տնգամ մը, զուք
բոլորդ ծաղրեցիք զիս երբ կարծեցի վարդի
երանդ մը գտնել լուսնի լոյսին մէջ, Բայց,
եկուր տես որ, քանի մը օր առաջ, նկարիչ
Պօրիցքիի, — այն՝ որ գիմանկարս կը գծէ, —
ինծի ըստ թէ իրաւունք ունէի և թէ բոլոր
արուեստագէտները գիտէին ասիկ երկար ժա-
մանակէ իվեր:

— Նոր սիրաբանողգէ, այդ նկարիչը:

— Գիւտե՛ր կ'ընես միայն, պատասխանեց
Աննա, խնդալով: Արագ մը սեպ խարակին ե-
ղերքը գնաց, նայուտնքը խորառուզեց ան-
դունդին մէջ, և յանկարծակի սասկումի ճիչ
մը որձակեց և ետեւ նետուեցաւ, զունաե-
լով:

— Ի՞նչ բորձը է, մրմնջեց ան տկար-

բած և դողգղագին ձայնով մը . Երբ այսքան
մեծ բարձրութենէ մը կը նայիմ, կուրծքիս
մէջ խաղտանք մը կը զգամ միշտ, հեշտալի և
գրգռիչ միանգամայն... և պրկում մը ոտքի
մատներու մէջ... Եւ առկայն, ասիկա կը
քշէ՛ զիս, կը քաշէ՛...

Անգամ մըն ալ պիտի երթար դար վար
հակելու, բայց քոյրը չթողուց:

— Անտե՛, սիրելիս, աստուծոյ սիրոյն:
Գլուխս կը դասնալ երբ քեզ այնքան մօտիկը
կը տեսնես եզերքին, նստէ, կ'աղաչեմ.

— Հանգարտէ, կը նստիմ: Նայէ, ի՞նչ
գեղեցիկ է, Անկարելի է յագենալ այս տե-
սարանէն: Եթէ գիտնայիր թէ ի՞նչքան շնոր-
հակալ կ'ըլլամ Աստուծոյ, մեզ համար իր ստեղ-
ծած հրաշալիքներուն համար:

Երկուքն ալ լոեցին պահ մը, իրենց ստ-
քին տակ, ահագին խօրութեամբ մը կը տա-
րածուէր ծովը, իրենց նստած տեղէն, ծովե-
զերը չէր տեսնուեր բնաւ, ինչ որ ա՛լ աւելի
կ'աւելցնէր վեհաշուքութեան և անսահմանու-
թեան զգայութիւնը. Ուրախ ու շոյող կ'-
պուտակ ալիքները կը ծաւալէին մեղմօրէն,
Պապղուն և հարթ ակօսները հսսանքը կը ցուց-
նէին, և մութ կապուտ երիզ մը հորիզոնը կը
փակէր:

Մովեզերքէն ոչ հեռու, ձկնօրսանաւեր,
հազիւ նշմարելի պարզ աչքով.— այնքան փոքր
կ'երեային անսնք,— կը մրափէին ուիքներու
օրօրումէն, մինչդեռ հեռուն, եռակայմ նու-
մը, վերէն վար հայանման սպիտակ տա-
գառաներ հագուծ, որոնք ներդաշնակօրէն ու-

ուծ էին հովէն, անշարժ և կարծեա օդին մէջ
ուկախ կը թուէր:

— Կը հասկնամ քեզ, գիտել տուաւ մա-
խոն անդրանիկ քոյրը, բայց ծովը իմ վրաս-
ուրբեր կերպով կ'աղջէ: Երբ, երկարատե
բացակայութենէ մը եաք, կրկին կը տեսնեմ
դայն, կը յուզէ զիս, կ'ուրախացնէ, կը խօս-
է զիս, կը կարծեմ միշտ թէ՝ առաջին ան-
գամն է որ այս հանդիսաւոր հրաշալիքին առ-
ջեր կը գտնուիմ: Յետոյ, երբ անոր կը վար-
ժուիմ, իր պարապը, իր տարածուն միօրինա-
կութիւնը կը ճնշեն զիս: Ան կը ձանձրացնէ
զիս և կը ջանամ այլևս չդիտել զայն:

Աննա Ժպտեցաւ:

— Անցեալ տարի, ըստ ան չարտճճի-
օրէն, Եալթայէն ձիւուրներու մեծ խումբով
մը. Ուշ Քօշ մեկնեցանք, գիտես դուն, ջրվէ-
ժին շատ վերերը: Նախ մշուշէն բանուեցանք,
շատ խօնաւ էր և մթին և մենք կը բարձրա-
նալաւ սիս կածանէ մը, շաճիներու մէջէն:
Եւ մէկէն, անտառէն դուրս ելլելու ատեն,
մշուշը ցրուեցաւ: Կը գտնուէինք քարաժայ-
երու նեզ երկարաձգումի մը վրայ, անդունք
մը ստքերնուս տակ: Վարի գիւղերը լուցկիի
ոււփերու կը նմանէին, անտառներն ու պար-
եզները՝ խուրձերու: Ամբողջ հեռա-
պատկերը զէպի ծով կը տարածուէր. ինչպէս
աշխարհագրական քարտէս մը, Եւ հեռուն,
վորը, ծովը: Մինչև յիսուն վերստ բաց ծովը
թաշիլո եկաւ: Ի՞նչ գեղեցկութիւն, ի՞նչ թե-
րեւթիւն, Խոնդավառութ, ետիս գարձոյ
և ըստ առաջնորդին. «Գեղեցիկ է, անանկ չէ».

Սէյխ Օզլու» . Եւ ան , պատասխանեց լեզուն
շաչեցնելով . Աէ՛հ , Տիկին , ես ամէն օր կը
տեսնեմ առիկա , եթէ գիտնայիք թէ որչափ
կշացո՞ծ եմ» .

— Ծնորհակալութիւն բաղդատաւթեանդ
համար , ըստւ Վերա ժպտելով . Կը տեսնե՞ս ,
մենք , հիւսիսի մարդիկո , երբեք լաւապէս
չպիտի ըմբանենք ծովուն հրապոյրը . Կը սիրեմ
տնտառը , կը յիշե՞ս մերինը . Իէկորովսքօրի
մէջ . . . Մարդ կրնա՞ , երբեք ձանձրանալ ան-
առէն :

— Օհ , ես . գիտես , ամէն բան կը սիրեմ ,
պատասխանեց Աննա , և մանաւանդ պզտիկ
քոյրս , մտացի Վերինեքառ : Մենք առանձինն
չենք արդէն աշխարհի մէջ :

Ան նետուեցաւ իր մեծ քրոջ վիզե , և
փարած մնաց անօր , երես երեսի : Բայց , յան-
կործ , ետ քոշուեցաւ .

— Յիսո՞ր եմ : Եկեր ենք հսու յուզ-
ուելու բնութենէն ինչպէս կը պատահի վէպի
մը մէջ , և յօսցայ նուէրս . Նայէ . Կը վախ-
նամ որ չհաւնիս :

Զեռքի պայուսակէն Փ-քրիկ յուշանեար
մը հանեց , հետաքրքրական կազմով մը . Ժ-
մանակէն գունաթոփ և մաշսծ կապոյտ հին
թուիշի մը վրայ , ոսկիէ մթագնած հիւսկէն
մը (filigrane) կ'ընդելուզէր իր բորդ գծանկա-
րը , հւանալի նրբութեամբ մը . գործը համբե-
րատար ու վարպետ արուեստագէտի մը . Յու-
շատերը կախուած էր թելի պէս բարակ ոսկի
շղթայէ մը , և կը պարսւնակէր փղոսկրէ նուրբ
պնակիտներու նման թերթիկներ :

— Ի՞նչ հրաշտի . Ի՞նչ զմյուլելի գեղսը .
զոչեց Վերա . Իր քոյրը ողջագուրելով . Շնոր-
հատկալութիւն . շնորհակալութիւն . Ուրկէ գը-
տար այս գանձը :

— Հնութիւններ վաճառողէ մը . Դուն գի-
տես հնութիւններ պրապտելու իմ մենամոլու-
թիւնս : Այս կերպով է որ գտայ այս ժամա-
գիրքը . որովհետեւ ժամագիրք մըն է ան .
նայէ , հսօ զարգարանքը խաչի մը ձեն ունի :
Ճիշդն ըսկելու համար , միայն կողքը գտայ , ե-
և պարտաւորուեցայ հնորել մնացեալ բոլորը .

— Պնակիտ (tablette) , ճարմանդ , մատիտ : Ի
զուր բացարեցի Մոլինէի ինչ որ կ'ուզէի ,
բույս չկրցաւ հասկնալ : Կը փափաքէի ճիշ-
գարդին սճով ճարմանդ մը , անփայլ գոյնով ,
հին սակիէ և նրբօրէն քանդակուած , իսկ ան-
չեմ գիտեր ինչ այլոնդակ բան մը դրաւ ոնոր
տեղը : Բայց շղթան իրապէս հին է , ճշմար-
տապէս վենետիկեան գործ :

Վերա , յափշտակուած , կը քննէր սիրուն
կողմը :

— Ի՞նչքան հին կրնայ ըլլու արդեօք այս
փաքրիկ գիրքը . հարցուց ան :

— Զեմ համարձակիր ճշգրիտ թուական մը
որոշել : Ժէ . րդ գործւ վերջերուն կամ Ժէ . րդ
գործւ կէսերուն պատկանելու է :

— Տարօրինակ է , ըստւ Վերա , մատծկոտ
կերպով ժպտելով . Զեռքս առարկայ մը կայ ,
զոր , թերևս , Փանփատուր կամ Լուիզ թա-
գուէին գործոծած են . . . Անկեղծօրէն , Ան-
նա , աղօթագիրք մը կնօջ յուշատեարի մը
Փոխելը չարաճնիւթիւն մըն է , զոր զուն

միայն կրնայիր հնարել... Բայց ժամանակն է աչք մը նետել տան գործերուն վրայ.

Անսնք տուն վերադարձան քարէ մեծ դարատափի մը երկայնքէն, որ ամէն կողմէ զցուած էր թանձրախիտ սարփինայով։ Փարթամ ու խաղօղի ողկոյզներ. «Իզապէլլ» տեսակէն, ելտկի թեթև բռւրմունքով մը, ծանրօրէն կը կախուէին մթին սաղարթին մէջ. ուրարեգակը ուկի տախտակներ (*Plaque*) կը դնէր։ Որմնայեց ծառաշարքէն կը մաղսւէր կանաչորակ լոյս մը, որ տժգունեցուց յանկարծ երկու կիներուն դէմքերը։

— Սեղանը հո՞ս պիտի պատրաստեա, հարցուց Աննա։

— Այդպէս կը մտածէի։ Բայց երեկօները զով են, Աւելի հանգիստ կ'ըլլանք ճաշասրահին մէջ, իսկ պարսնները կրնան հոս գոլ ծխել։

— Հետաքրքրական մէկը ունի՞ս գոլիք։

— Դեռ չեմ գիտեր, Գիտեմ միայն որ «մեծ հայրիկը» պիտի գայ։

— Ա՛ն, այդ սիրելի մեծ հայրիկը. ի՞նչ հաճոյք, կոչեց Աննա, ձեռքերն իրարու զարնելով։ Ահա, կարծեմ, հարիւր տորի կայ որ չեմ տեսած զայն։

— Պիտի ունենանք նաև տալս, և, կը կարծեմ, փրօֆ. Սփիէչնիքովը, Ալս պատճառով երէկ բոլորազին գլուխս կորսնցուցի, Գիտես որ երկուքն ալ—մեծ հայրիկը և փրօֆէսօրը—նրբաճաշակ սրկրամոլներ են. Բայց, ոչքողոքը և ոչ հոս, ոչինչ կարելի է գտնել, որևէ գնով։ Լիւք կրցած է իրեն բարեկամորոզէ մը լորեր դնել և կը ճարտարւորի-

պատրաստել զանոնք հմտօրէն։ Կրցած է ձեռք անցընել նաև բաւական լաւ րօզպիֆ մը. — աւաղ, անխուսափելի րօզպիֆը — և շատ գեղեցիկ խեցգետիններ։

— Ալ ի՞նչ, կատարեալ է։ Մի չարչարեր ինքզինքո։ Խօսքը մէջերնիս, կերուխումը քուսիրական մեղքու է։

— Հազուտագիւտ բան մըն ալ պիտի գըտնուի սակայն։ Այս առաւօտ ձկնորս մը «ձովաքլոր» *) մը բերաւ մեզ, ճշմարիտ ճիւաղ մը. որուն կը վախնառ նայիլ։

Աննա, անյագօրէն հետաքրքիր՝ իրեն վերաբերող կամ չվերաբերող ամէն բանի հանգէպ, ուզեց որ անմիջապէս ցոյց տրուի իրեն այս արտօսսվօր անառօւնը։

Խոհարար Լիւք, վարիտ սատանօրդի մը. Երկ ու դեղնօրակ դէմքով, երկար ճերմակ ձկնատապակ մը բերաւ, զոր կանթերէն խնամով կը բռնէր, ուշադրութիւն ընելով որ ջուր չթափէ տախտակամածին վրայ։

— Տաներկաւքուկէ։ Լիտր, վսեսափա՛յլ տիրուհի, ըստ ան, սիզապանծ, խոհարարներու յատօւկ ինքնասիրութեամբ։ Նոր կշռեցինք։

Զուկը, որ չափազանց մեծ էր ամանին համար, փառւած էր յատակին, պաչը ծուլուծ։ Անոր թեփերը կը փաղփէին ոսկի սուքերով, լողաթերերը կը պապղային վառ կարմիրով մը. և իր զիշտախանձ ցռուկին երկու կողմերը եր-

*) Այսպէս կը կոչեն Սև ծովու նաւազները աեսակ մը ծովտնիծառ, (*Trigla Hirundo*)։

կու երկոր թեր կը բարձրանային, թեթև
կապոյապվ մը և հովահարի պէս ծալծալ։ Դեռ
ո՞զ, ջղաձգօրէն կը խաղանէր լոելիքները։

Աննա ճկոյթ ժատովը անոր գլխուն դպաւ,
բոյց «Գլուրը» յանկարծօրէն պոչովը խաղա-
լով, ան քաշեց ձեռքը, սուր ճիչ մը արձակե-
լով։

— Թող ձեր մեծապատուութիւնը չմտա-
անջուի, ամէն բան լուագոյն կերպով կը
կարգագրենք, ըստ խոհարարը, որ կը թուէր
թէ կը հոսկնար Վերայի մատհոգութիւնը։
Պուլկար մը քիչ մը տառջ երկու շքեղ սեխեր
բերաւ մեզ. անոնք կը յիշեցնեն քանիքալուպ-
ները, բայց շուա աւելի անուշահոտ բուրմաւն-
քով մը, կը համարձակիմ տակաւին հարցնել
ձեր վսեմտփայլութեան թէ՝ ի՞նչ համեմ պէտք
է գործածել ձուկին համար, — թաթարակա՞ն
լեհական թէ աղօրեպանի։

— Հրէք, ինչպէս կ'ուզէք Գացէք, հրա-
մայեց իշխանուհին։

IV

Ժամը հինգէն սկսած, երկացան առաջին
հրաւիրեալները, իշխան Վասիլիի Լվովիչ իր
հետ բերու քոյրը՝ Լիսւտմիլա Լվովսա Տու-
րասով, բարի, լսակեաց ու խոշոր ոյրի մը,
իր աներորդին՝ Նիկոլա Նիկոլայէվիչը, հոչա-
կաւոր դաշնակահարուհի՝ ծեննի Ռայթը, իշ-

խանուհի Վերայի բանսիօնի բարեկամոււկին
(երկուքն ալ կրթուած էին Սմօլնիի Ռւսում-
նարանին մէջ) և երիտասարդ ու կարուս
փճացած մէկը, ամբողջ քաղաքին ծանօթ
Վասիլուչօք մականունով, և ընկերութեան մէջ
խիստ թանկագին, երգիչի, արտասանողի և
կենդանի պատկերներ, ներկայացումներ ու
բարեօիրական պազարներ կազմակերպողի իր
տաղանդներով։ Աննալի ամսւօինը ինքնու-
շարժով եկաւ յետոյ, ընկերացած՝ փոխ-կառա-
վարիչ ֆօն Սէքքի և խոշոր փրօֆ. Սփիէչնի-
քովի, տհագին զանգուած մը, ածիլուած և
սոսկատեսիլ։ Վերջապէս, զօրավար Անոսովը
եկաւ վարձու գեղեցիկ լանտոյով մը, երկու
սպաններու ուղեկցութեամբ, — Սպայակոյտի
գնդապետ Փոնամարիով, նիկար և մողձու,
տարիքէն առաջ ծերացած, և սպասած՝ գրա-
սենեակի ճզմող աշխատանքէն, և Պախթինս-
քիի պահակախումբին հուսարներու աեղակա-
լը, որ Փեթերսպուրկի մէջ կը նկատուէր ի-
տէալ պարող մը և պարահանգէսի անբաղդա-
սելի զեկավար մը։

Զօր. Անոսով, պարարտ ծերունի մը,
գժուաբաւթեամբ իջաւ կառքի աստիճանէն,
մէկ ձեռքովը կառքի բազրիկին, և միւսով՝
յենարանին կրթնելով։ Զախ ձեռքով կը բանէր
լսափող մը, և աջ ձեռքով՝ քառչուէ ծոյրով
գաւազան մը։ Կարմիր, խոշոր և հասարակ
գէմք մը ունէր ան, մօսւա քիթով, և բաց-
խրուող աչքեր՝ կիսարուր ուսած գունտերով,
և զօրէն վեհաշուք և թեթեակի արհամարհու-
այն արտալայտաթեան գրոշմովը, որ յատուկ

է քաջարի և պարզ այն մարդոց, որոնք յանախ տեսած են վտանգն ու մահը, դէմ առ դէմ։ Երկու քյըրերը, հեռաւէն ճանչնալով զայն, վազելով ճիշդ ատենին հասան, անօր երկու թևերուն տակէն բանելու համար կառքէն իջնելու պահուն, կէս մը զաւարճալի, կէս մը լուրջ։

— Արքեպիսկոպոսի՛ մը երկութն ունիմ, գոշեց զօրավարը հաճելի ու անյոտակ բամբայնով մը։

— Միրելի մեծ հայրիկ, ըստւ Վերա, թեթև մեղադրանքի շեշտով մը։ Ամէն օր կը սպասենք քեզի, բայց չէք բարեհաճիր նոյնիւկ երևնալ։

— Մեր հարաւը մեծ հայրիկին ամէն խղճմտանք կօրոնցնել տուածէ, յարեց Աննա, ինձ կը թուի թէ դուք կրնայիք յիշել ձեր սանսւհին. Տօն ժուանի պէս կը զբօսնուք. Պարոն, և բոլորովին մոռցած էք մեր գոլութիւնը . . .

Բանալով իր տպաւորիչ գլուխը, զօրավարը կարգով պագտւ երկու քյըրերուն ձեռքերը, յետոյ անօնց երեսները համբուրեց և կրկին պագտւ ձեռքերը։

— Թոռնիկներո . . . Սպասեցէք . . . մի կշամբէք զիս, ըստւ ան վերջապէս, իւրաքանչիւր բառ ընդմիջելով արմատացած դժուարաշնչութեան մը պատճառած հետքերովը։ Պատօյ խօսք . . . այս անիծեալ բժիշկները . . . յօդացաւերո թաթաւեցին ամբողջ ամառը, չեմ գիտեր ինչ զզուելի և դարշահոտ խիւսի մը մէջ . . . եւթող չեն տար դուրս ելլել . . . Ա-

ռաջինն էք դուք . . . որոնց կ'այցելեմ . . . Շատ ուրախ ես . . . ձեզ տեսնելով . . . Միշտ լաւէ էք . . . Վերոչքա, ահա ճշմարիտ լելտի մը դարձեր ես . . . մօրդ կենդանի պատկերը . . . Հասկնանք, երբ կնքահայր պիտի ըլլամ։

— Օ՛հ, մեծ հայրիկ, կը վախնամ որ երբեք պիտի չըլլայ ատիկա։

— Յայսդ մի՛ կտրեր.— Աղօթէ բարի Աստուծոյ . . . իսկ զուն, Աննա, բնաւ փոխուածչես . . . վաթստն տարեկանիդ . . . դարձեալ աղջկան մը պէս կայտառն պիտի մնաս . . . բայց սպասեցէք, որ ձեզ ներկայացնեմ սպաներո . . .

— Շատոնց է որ այդ պատիւն ունեցած եմ, ըստւ գնդապետ Փանամարիով, խօնարհելով։

— Ես արդէն ներկայացուած եմ իշխանուհիին, Փեթերապուրկի մէջ, ըստւ իր կողմէ հուսաբըրը։

— Այդ պարագային, Աննա, քեզ կը ներկայացնեմ տեղակալ Պախթինսքիի, պարող և երեկի, բայց սքանչելի պարակից մը։ Պախթինիսքիի, սիրելիս, գուրս եկուր նայինք կառքէն . . . այդպէս . . . կատարեալ է . . . երթանք, տղաքս . . . ի՞նչ պիտի կերցնես մեզի, Վերա . . . բժշկուելէս իվեր . . . փոխտեղակալի . . . ախօրժակ մը ունիմ . . .

Զօրավար Անոսով, անձնուէր բարեկամը հանգուցեալ իշխան Միրզա Պաւլաթ Թօւկանօվքիի, անօր մահէն ետք, իր ամբողջ ջերմ բարեկամութիւնը կեդրոնացուցած էր իր հին ընկերոջ աղջիկներուն վրայ, կը ճանչնար զանոնք, իրենց ամենափոքր մանկութենէն և

նոյնիսկ Աննայի կնքահայրն եղած էր։ Այն
առեն—ինչպէս այսօր—կառավարիչ էր Կ. . . .ի,
կը մը լքուած մեծ ամրոց մը, և ամէն օր
կը յաճախէր Թուկանովաթիիներուն տունը։
Մանուկները կը պաշտէին զայն, անոր շփա-
ցումներուն, նուէրներուն, կրկէսին և թատ-
րոնին մէջ անօր օթեակներուն և այն գրաւիչ
խաղերուն համար, զորս, որեէ մէկէն ա-
ւելի, ան վայելել կուտար իրենց։ Բայց ինչ
որ կը կախարդէր զանոնք և իրենց յիշողու-
թեան մէջ ամենազօրաւոր տպաւորութիւն կը
ձգէր, կոհւներու, պատերազմներու, բացօթ-
եայ բանակումներու, յ-զթութիւններու, նա-
հանջներու, մահերու, վիրաւորումներու և
խիստ ցուրտերու պատմութիւններն էին—
հանգարտօրէն, դիւցազներգական գնոցքով
յ-մը պատմութիւններ, որոնք կը պատմուէին
երեկոյեան թէյի և այն առելի ժամունան մի-
ջոցին, երբ աղաքը քնանալու կը դրկեն։

Մեր այժմու բարքերուն առաջինանաչա-
փով, անցեալի այս բեկորը հսկայական և ար-
ուկարգօրէն նկարչական դէմք մը կը թուի։
Անօր հետ կը ձուլէին ներդաշնակօրէն այն
պարզ ոյլ յուզիչ և խօրունկ նկարագրի գի-
ծերը, որոնք, նոյնիսկ իր ժամանակին, աւելի
հազուագէպ էին զինւորներուն մօտ քան սպա-
ներուն, այն զուա առւսական գիծերը՝ կոպիտ
ու դաժան, որոնց միացաւմը կը կազմէ ազնիւ
դէմք մը, մեր զինւորը կը դարձնէ անպար-
աւելի և իրականին մէջ մարտիրոս մը և գրեթէ
ուրբ մը, — այն գիծերը՝ որոնք կը կայանան
պարզ ու միամիւ հաւատքի մը, կեանքը

զուարթօրէն զիտելու եղանակի մը մէջ, սառն-
ե վճռական քաջասրառութեան մը, մահուան-
ուզե խոնարհ համակերպութեան մը, պատե-
րազմներուն հանդէպ վեհանձն գթութեան մը,
անսահման համբերատարութեան մը և ֆիզի-
քական ու բարոյական անհաւատալի տոկու-
նութեան մը մէջ։

Լեհաւանի արշաւանքէն ի վեր, Անսովվ
մասնակցած էր բոլոր պատերազմներուն, բա-
տի Մանչուրիականէն։ Ան, առանց վարանու-
մի, մասնակցած պիտի ըլլար այս պատերազ-
մին, բայց կոչնոգիր չէր ստացած և ան միշտ
պահած էր այս կանոնը։ Իր համեստութեան
մէջ շատ գեղեցիկ։ «Մահուան մի վաղեր՝ ա-
ռանց անոր կանչուելու»։ Իր երկարած աս-
պարէզի ընթացքին, երբեք պատահած չէր որ
զինւոր մը ծեծէր։ Լեհական ըմբոստութեան
առեն, օր մը մերժեց հրացանի բռնել
զինւորներ, հակառակ բերանացի իրեն աըր-
ուած երամանին։ «Լրտեսներ, տէ՛ր գնդա-
պետ, հրացանի բռնել կուտամ, որքան որ
կ'ուզէք. և նոյնիսկ կը սպաննեմ զանոնք իմ
ձեռքով», եթէ այգպէս կը փափաքիք, բայց
գերիներ, անկարելի՛ է»։ Եւ ան այս խօսքե-
րը պրատասանեց ա'յնքան պարզօրէն, այնքան
յարգալից կերպով, առանց գրգռումի և ձեեր
առնելու, աչքերը սկսելով իր պետին վրայ
այնքան պալեւառ ու վճռական ակնարկով,
որ, փոխանակ ինքն իսկ անձամբ հրացանի-
բանել տալու զանոնք, չպնդեց և զայն հան-
գիստ թողուց։

1877—1879ի պատերազմի միջոցին, հա-

կառակ իր տարրական կրթութեան, արտգորէն հասաւ ան, գնդապետի աստիճանին։ Ան մասնակցեցաւ Դանուրի և Պալքաններու անցքին, Շիփքայի առջեւ սպասումին, Փլէվայի վերջին յարձակումին։ Վիրաւըրուեցաւ անգամ մը ծանրօրէն, չորս անգամ թեթեակի, և չարչար կերպով գլխէն սկրդուեցաւ, ուսմբի բեկորէ մը, Ռատէթոքի և Սքօպելէվ մասնաւոր յարգանք մը կ'ընծայէին անոր, Սքօպելէվ ըստոր մը։ «Ինձմէ շատ աւելի քաջարի սպայ մը կը ճանչնամ։ — մաժօր Անսոնվն է ան։

Այս արշաւանքէն գրեթէ կատարեալ խըլութիւն մը բերաւ միասին, հիւանդ ստք մը, որուն երեք մատները հարկադրուեցան կտրել Պալքաններու անցքի միջոցին, և Շիփքայի վրայ առնօւած տնելի յօդացաւ մը։ Երկու տարի աւելի ետք, ուզեցին հանգստեան կօչել զայն, բայց ան յամառեցաւ և խիստ բարեդէպ կերպով պաշտպանուեցաւ գաւառին կառվարիչին կողմէ։ որ ականատես եղած էր իր սառնարիւն քաջաւթեանը, Դանուրի անցքի միջոցին։ Ի վերջու, Փեթերսպուրկ չուզեց վշտացնել այս վաստակաւոր զինւորը և զայն ցկեանս կառավարիչ նշանակեց Կ... ամրոցին, աւելի պատուակալ քան անկրաժեշտ պաշտօն մը ազգալին պաշտպանութեան համար։

Քաղաքին մէջ, մեծ ու փոքր կը ճանչնային զայն և քնքչօրէն կը ծաղրէին անոր թերութիւնները, մենամօլութիւնները և իր հագուստ կապուստը։ Միշտ առանք սուրի, ան կանակը կ'անցընէր հնաձեւ լողիկ մը (rendingote), գլուխը կը դնէր լայնեզր և ահա-

գին ճակատով քասքէդ մը, աջ ձեռքով կը ճօնէր գաւազան մը, ձախով լոափող մը, և իր ետևէն ունէր անխօսւափելիօրէն երկու գէր գամբաիկներ, ծոյլ և կերկերաձայն, որոնք շարունակ իրենց լեզուին ծայրը դուրս կը ձգէին, ճեղքրատուած։ Եթէ իր տատւօտեան պառյափի ընթացքին բարեկամներու հանդիպէր, մօտակայ բոլոր փողոցներուն մէջ կը լսուէր իր ճչուն ձայնը, որուն կ'ընկերակցէին շաւներուն հաջիւնները։

Ինչպէս շատ մը խուլեր, ան կը պաշտէր օփերան և երբեմն, նուազուն տուօի մը ճիշդ կէսին, խորապէս բամբ ձայնով մը կը յայտարէր վճառկանօրէն։ «Ատանտ'ն առնի, ինչպէս ճշգրտօրէն կուտայ տօն։ կարծես թէ կաղին կը կոտրէ»։ Վերապահ ծիծաղ մը կը տարածուէր թատրոնին մէջ, բայց զօրավարը չէր կառկածեր իսկ այդ մասին։ իր միամառնեան մէջ, կը կարծէր թէ իր տպաւորութիւնը փոփոխած էր իր քսվինին։

Իբրև զինւորական կառավարիչ, բաւական յաճախ կ'այցելէր ան, — միշտ իր ետևէն խռապօտ ձայնով գամբաիկները — պահակագունդին, ուր արգելանքի ենթակայ սպաները, կը հանգստանային լաւապէս իրենց պաշտօնին յոգնութիւններէն Անիսր խաղալով, թէյ խմելով կամ մանրավէպեր պատմելով։ Անվրէպ կերպով անոնցմէ իւրաքանչիւրին կը հարցնէր անոնց անունը, թէ ո՞վ է որ արգելափակման դատապարած էր զիրենք, քանի՞ օրուան համար, ի՞նչ օխալի համար, Երբեմն, ան կը գովարանէր յանգուգն այլ ապօրինի արարքով

յանցուոր սպայ մը , երբեմն ալ սւրիշ մը
կը կշառմբէր սասակօրէն և այնքան ուժգնօ-
րէն կը զոյրանոր որ . փողոցէն կը լուին
զոյն . Բոյց ուզածին չափ պոռալէ ետք . յե-
ռոյ , առանց որևէ դադարի կամ փօխանցման
ժամանակի , կը տեղեկանոր թէ պատժուած
սպան ո՛ւր տեղէն բերել կուտար իր ճաշերը և
ի՞նչ դին կը վճարէր անօնց . կը պատահէր ,
երբեմն , որ փօխ-տեղակալ մը . — մոլորեալ
ոչխոր մը որ պահակագունդին մէկ անտես-
ուած ծակէն մերկ եկած էր երկարատե կա-
լանքի մը ենթարկուելու համար . — կը խս-
սավանէր թէ դրամ չունենալով . կը գոհանար
զինւորներու ճաշով : Այն տաեն , Անսասվ կը
հրամայէր անմիջապէս որ ոյս խեղճուկրակին
ճաշերը երթան բերեն կառավարական ճաշա-
րանէն , որ առաւատելին երկու հարիւր քայլ
հեռու էր :

Ք...ի մէջ է որ ան կապուեցաւ թուկա-
նով-քիի ընտանիքին հետ և այնքան սերտօրէն
կտպուեցաւ մանուկներուն . որ , որ մը չէր
անցըներ , առանց զանոնք տեսնելու : Երբ
դեպատի ողջիկները երեկոյթի մը հրաւիրուած
ըլլային կամ իր պաշտօնին անհրաժեշտու-
թիւնները վար դնէին զինք . կը շուարէր թէ
ո՛ւր երթար և անձկալից հոգիի մը պէս կը
թոփառէր իր բնակարանին ընդարձակ սեն-
եակներուն մէջ . Ամէն ամուռ տմիս մը ար-
ձակուրք կ'առնէր , զօր կ'անցընէր ռիէկոր-
վոքոյին մէջ , որ թուկանովոքիիներուն մէկ
կուտածն էր . և Ք...էն յիսուն վերստ հե-
ռուն կը գանուէր :

Այս պղարիկներուն և մասնաւորաբար ող-
ջիկներուն վրայ թոփեցիր թոքուն գուրգու-
րանքը և սիրելու իր զահանջը . Ժամանակին
ուսուսնացած էր , բոյց ոյնքան առաջները որ
չէր յիշեր այլեւ . իր կինը փախած էր պա-
տահական դերաստնի մը հետ , որուն թաշեալ ,
թիկնոցը և տանթէլաւոր թևնոցը հրապուրոծ
էին զայն . Կինը , մինչև մահ թշակ սասցաւ
զօրավարէն . բոյց երբեք չկրցու կրկին
անոր միանալ , հակառակ զղջումի տեսարան-
ներու և պաղատագին նամակներու . Զաւակ-
ներ չէր ունեցած անկէ .

V

Հակառակ ամէն ակնկալութեան , երե-
կոյթը խաղաղ և ջերմ անցաւ . ճաշասրահին
մէջ , լայնաբաց պատուհաններուն ինչպէս նուև
դարատափին վրայ , մամերը կը վառէին ան-
շարժ բոցով մը . Ճաշի միջոցին իշխան Վասի-
լիի Լվովիչ զւարճ-ցուց բոլորը . Անիկա ու-
նէր պատմողի արտասավար և խիստ ինքնտափիպ
առղանդ մը . իր պատմութիւններուն նիւթ
կ'առնէր իրական գէպք մը , ուր գլխաւոր գեր-
ը կը կատարուէր ներկոյ անձերէն մէկուն կամ
ընդհանուրին բարեկամ մէկու մը կողմէ . Բոյց
գուները ալնքան լու կը խառննէր և . գէմքը
այնքան անոյլայլ կը զահէր , ոյնքան լուրջ
շեշտավ մը կը խօսէր , որ ունկնդիրները խնդալէն

կը մարէին։ Այս իրիկուն ան կը պատմէր ձա խողած ամուսնութիւնը նիկոլայ նիկոլայէվիչի։ հարուստ և գեղեցիկ կնոջ մը հետ Պատմութեան մէջ իրական ոչինչ կար բացի ամուսնութման մերժումէն, որ կնոջ եղած էր, իր ամուսինին կողմէ։ Բայց իշխանը հրաշտակ կերպով երևակայութիւնը կը խառնէր իր կանութեան։

Ան կը ներկայացնէր ծանրադէմ և քիչ մը յօւզուած նիկոլան, գիշերը փախչելու վիճակին մէջ, գուլպաներով, և կօշիկները թևին տակ, թառուղիի մը վրայ ձերբակալուելով ոստիկանէ մը, որ զայն զող մը կը կարծէ, անվերջանալի և փոթորկոտ բացատրութիւններէ ետք, վերջապէս կը համզէ զայն իր դատախազի հանգամանքին մասին, Ըստ պատմողին, ամուսնութիւնը քիչ մնացած է տեղի պիտի ունենայ եղեր, բայց, տագնապալի վայրկեանին, կեղծ վկաներու լկտի խմբակը գործադուլ յալտարարած է, վարձքի յաւելում պահանջելով, նիկոլա, ագանութեան պատճառվ, (իրապէս շահախնդիր էր ան) կը մերժէ չոր կերպով. և, իբրան յալտնի հակառակորդ ամէն գործադուլի, մէջ կը բերէ օրինագրքին այսինչ պարբերութիւնը, որ վաւերացուած էր վճռաբեկ Ատեանի այնինչ վճիռով, Այն ատեն, սուրբ խորհուրդի այն հարցումին թէ՝ «Կա՞յ մէկը որ արգելքներ գիտնայ այս ամուսնութեան», կեղծ վկաները ուժգնօրէն կը գոչեն. «Այս՝ այս՝ Մեր բոլոր վկայութիւնները սուտ էին, որոնք արուեցան գտախազին սպասնալիքներուն տակ։ Դալով այս որկ-

նոջ ամուսնոյն, մենք կը հաստատենք թէ, ճշմարտապէս, աշխարհի ամենայարգելի մարզնէ ան, Յովսէփի նման պարկեշտ և հրէշտակային քաղցրութեամբ»։

Անգամ մը որ ամուսնական պատմութիւններու անձնատուր եղաւ, իշխան վասիլիի չխնայեց նու իր քենեկալին՝ կիւթավ իվանովիչ Ֆրիէսէի, որ ըստ իր պատմածներուն, իր հարսնիքին հետեւ որը եկեր է ոստիկանութեան աջակցութեամբ, պահանջել որ հայրենի տունէն վտարուի դեռատի ամուսնացեալ կինը և ամուսնական յարկ վերադարձուի ան։ Այս մանրավէպը ճշմարտութենէն շատ անշան յասնիկ մը միայն կը պարունակէր։ իր ամուսնութեան առաջին օրերուն Աննա չէր կրցած հեռանալ իր հիւանդ մօր օնտրէն — սրովհետեւ վերա հարաւի իր կալուածները վերադառնած էր արարողութենէն անմիջապէս ետք — և խեղճ կիւթավ իվանովիչը տիւրութեան և յուսալքումի մատնուած էր։

Այս պատմութիւնը ուրախացուց հրաւիրելնելը, Աննա ինքն ալ ժպտեցաւ իր բացխութուող փոքրիկ աչքերովը, կիւթավ իվանովիչ հնչական և խանդավառ ծիծաղ մը արձակեց և իր նիւար դէմքը, պրկուած ողորկ և պապղուն մարթով մը, քունքերուն վրայ փակած փայլուն ու ցանցառ մազերով, ակնակտապիններու մէջ փորուած աչքերով, կը նմանէր գանկի մը, որուն բերնաճեղքը ժոյց կուտար խիստ ագեղ ակռաներ։ Ան կը պաշտէր իր կինը, առաջին օրերուն նման, կը ջանար միշտ անոր քովը նստիլ, անոր դպչիլ որպէս

թէ անզգուշբար, և անոր կը զարբառէր
ունքոն կիրքով և այնքոն միտմիտ թեթե-
մութեամբ, որ, մարդ, շտա յանախ, ոյ-
խեղն յարդուն հանդէպ նեղութեան և գթու-
թեան զգացում մը կ'օւնենար.

Սեղանէն ելելէ տոտջ, Վերա Նիկոլա-
յիէմսա համրեց իր հրաւիրեալները: Տառերեք
հոգի էին: Աւելորդապաշտ, ըստ ինքնիրեն.
«Մե՛զք որ աւելի առջ չնշմարեցի. Վասիտ
յանցաւոր է որ հեռածայնով չէ իմացուցած
ինձ նախապէս...»:

Շեյինի և Ֆրիէսէի մտերիմ երեկոյթնե-
րուն. ոզգորաբար փօքեր կը խաղային ընթրի-
քէն ետք, որովհետև երկու քոյրերը խենթե-
նուրւ աստիճան կը սիրէին բախտախաղե-
րը: Այս նպատակով մասնաւոր կանոն մըն ոլ
հաստատեծ էին նոյնիսկ. բոլոր խաղացողնե-
րուն հաւասար դրամանիշեր կը բաժնէին որոշ
արժէքով. երբ ոյս նիշերը ամենքը մէկ ձեռ-
քի մէջ կը հաւաքռւէին. Խաղը վերջ կը դա-
նէր անմիջապէս, ինչ փափաք ոլ ունենային
խաղակիթները շորունակելու համար զայն:
Այս խիստ կանոնագրութիւնը նպատակ ունէր
զսպելու Վերա և Անսա իշխանուհիները, զորս,
խաղի յուզումին մէջ. «Հ մէկ բան կրնար
կասեցնել: Հազուտգէպ էր որ ընդհանուր կո-
րուստը հարիւրէն երկու հարիւր բուզլիի հաս-
նէր»:

Փօքէրի միջոցին, Վերա, որ ոյդ իրիկու-
նը չէր մասնակցեր խաղին, դէպի դարտատ
կ'երթար, ուր թէյ կը արուէր, երբ սենեկա-
պանուհին կեցուց զայն, խարիդաւոր երեսյ-

Թով մը:

— Ի՞նչ կայ. Տաշա՛, հարցուց իշխանու-
հին, զժգոն շեշտով մը. իր զարդախուցը մը-
նելով. Ի՞նչ յիմար երեսյթներ կ'առնես, ի՞նչ
կը գարձնես ձեռքերուգ մէջ:

Տաշա սեղանին վրայ դրաւ ֆոքրիկ քա-
ռակուսի առարկաւ մը, խնամով ձերմակ թուղ-
թի մը մէջ փաթթուած և կապուած վարդա-
գոյն նեղ ժապաւէնով մը:

— Յանցանքը իմո չէ, ձերդ վսեմափայ-
լութիւն, կտկազեց ան, պարսաւանքէն կար-
մրած: Ան եկաւ և ինձի ըստւ...

— Ո՞վ է ոյդ «Ան»ը.

— Յանձնակատար մը, ձերդ վսեմա-
փայլութիւն.

— Յետօյ.

— Գործատեղին եկաւ և ոյս ծրարը սե-
ղանին վրայ դրաւ. «Ասիկա ուղղակի ձեր տի-
րուհիին յանձնեթէք» ըստւան: — «Որո՞ւ կողմէ»
— «Ամէն բան ըսուած է ծրարին մէջ», պա-
տասխանեց ան, հեռանալով:

— Շատ հասէք ետևէն:

— Անկարելի է, ձերդ վսեմափայլութիւն,
ձաշի ատեն էր որ եկաւ, մօտ կէս ժամ ա-
ռոջ, և չհամարձակեցայ խանգարել ձեր
վսեմափայլութիւնը:

— Լաւ. Գացէք:

Մկրտի հարուածով մը, Վերա կտրեց
ժապաւէնը, զօր կողովի մը մէջ նետեց իր
հասցէն կրող թուղթին հետ: Այս ատեն, զը-
ստաւ ֆոքրիկ գոհարատուփ մը կարմիր թաւի-
շով, որ կը թուէր թէ ուղղակի գոհարավա-

ճառի մը քովէն կուգար։ Բացաւ կափարիչը, որ պայծառ կապօյտ մետաքսով աստատուած էր և նշմարեց սև թաւիշի մը խորքին վրայ զետեղուած ձուածն սոկի ապարանջան մը, որուն տակ դրուած էր խնամով ութը ծալք եղած նամակ մը։ Արագօրէն բացաւ զայն, գրութիւնը ընտանի թուեցաւ իրեն, բայց, իր-րե ճշմարիտ կին, մէկդի նետեց զայն և ոկառ քննել նախ գոհարեղէնը։

Ապարանջան մըն էր, խան սոկիէ, շատ խոշօր բայց սնամէջ և դուրսէն ծածկուած բոլորովին գէշ յղկուած հին ֆօքրիկ կարկե-հաններով, որոնց միջև զետեղուած էին հինգ չքեղ յղկուած կարկեհաններ, իւրաքանչիւրը ոլունի մը մեծութետմբ, որոնք ւը շրջապատէին հին և տարօրինակ ֆօքրիկ կանանչ քար մը։ Վերայի մէկ մեքենական շարժումը ապարան-ջանը ելեքտրական լամբարի յորդ լոյսին տակ բերելով, քարերուն ձուակերպ ողորկ մակե-րեսը, լուսափայլեցաւ յանկարծ բոսօրային խորունկ, ցոլարձակ հիանալի կրակներով։ «Ա-րիւն է կարծես» մտածեց Վերա, յանկարծ անձկութեան մատնուած։

Թիշեց նամակը, բացաւ և կարդաց հետե-եալ տողերը, հրաշալիօրէն զեղագրուած։

«Վաեմ-փայլ

Խիստ յարգելի իշխանուհի՝

Վերա Նիկոլայէվսա,

«Կը համարձակիմ յարգուից կերպով մաղ-
թել ձեզ բարի և ուրախ առն մը, և ձեզի

զրկել հաւատարիմ հպատակի իմ խօնորհ
հարկ»։

— «Ա՞հ, գործեալ այս անձը», մրմնջեց
վերա, բոլորովին որանեղոծ։ Բայց և այնպէս, շարունակեց իր ընթերցումը.

«Երբեք թոյլ պիտի չառյի ինքզինքիս որեւէ առարկայ մը ընծայել ձեզ, անձնապէս իմ կողմէս ընտրուած, իրաւունք չունիմ, և ասոր համար ոչ ճաշակը ունիմ, ոչ ալ — կը խոստավանիմ — անհրաժեշտ դրամը։ Մնաց որ, կը կարծեմ թէ աշխարհի մէջ ոչ մէկ գանձ արժանի չէ ձեզ զարդարելու։

Բայց այս ապարանջանը կը պատկանէր իմ մեծ մամիս, և, ի վերջոյ, իմ հանգուցեալ մայրս է որ կրած է զայն։ Մէջտեղը կը տեսնէք, յղկուն քարերուն միջև, կանանչ քար մը, կանանչ կարկեհան մըն է, ամենքէն հազ-ուագիւտը։ Մեր ընտանիքին մէջ պահուած հին աւանդութեան մը համաձայն, այս ազնիւ քարը յատկութիւնն ունի զինքը կրող կինե-րուն հեռատեսութիւն տալու և անօնց միտ-քէն չարաղէտ մտածումները վանելու, և այր մարդերը չարաջար մահէ պահպանելու։

Բոլոր քարերը առնօւած են արծաթէ հին ապարանջանէ մը և ասոր վրայ դրուած են, զոր, վստահ եղէք, ոչ ոք գործածած է։

Դուք կրնաք նետել այս ծիծաղելի խա-ղալիկը կամ նուէր ընել զայն, որու որ կ'ուզէք։ Ինձ համար բաւական պիտի ըլլու, գիտնալ թէ ձեր ձեռքերը գլած են անօր։

Կ'ողաչեմ, որ չվշտանաք ինձմէ։ Կը կար-մրիմ՝ յիշելով եօթը ուրի ուսուան իմ ժը-

պրեութիւնս, երբ դեռ զեռատի աղջիկ էիք և
և համարձակեցաւ անմիտ և անհեթեթ նա-
մակներ գրել, և նոյնիսկ պատասխան մը պա-
սել այս բանգագուշանքներուն։ Հիմուկ, այլ-
եւ անսահման յարգանք մը միայն կը տածեմ
ձեզի հանդէպ, յաւէրժական հիացում մը և
սարուկի անձնուիրութիւն։ Ամէն վայրկեան
ձեր երջանկութիւնը միայն կը մաղթեմ և կը
հրճուիմ ձեր բախտաւորութեամբ, Խօրապէս կը
խոնարհիմ մտովի այն առարկաներուն տաջեւ,
որոնց վրաւ կը նստիք դուք, առախտակամա-
ծին տաջեւ, զոր առքերով կը կոխոտէք, ծո-
ւերուն տոջեւ, որոնց կը քսուիք անցնելու
առեն, սպասուհին տոջեւ, որուն կը խօսիք։
Չեմ նախանձիր այլեւս ոչ մարդոց, ոչ ալ ի-
րերուն։

Անգամ մըն ալ ձեր ներողամտութիւնը կը
խնդրեմ այն նեղութեան համար, զոր այս
երկար ու անօգուտ նամակը կը պատճառէ
ձեզ։

Ձեր անձնուէր ծառան մինչեւ մտհ և ան-
կէց ալ անդին»։

Կ. Ս. Ժ.

«Պէ՞սք է յս բանը Վասիային ցոյթ տալ,
թէ չէ Եւ ե՞րբ, Անմիջապէ՞ս թէ հրաւիրեալ-
ներուն մեկնումէն ետք, Աւելի լաւ է ետքը,
որովհեաեւ հիմակ թէ ինքզինք ծիծաղելի
պիտի գարձնէի և թէ այս դժբախտը»։

Այսպէս կը մտածէր իշխանուհի Վերա. և
սոկայն իր ակնարկները չէին կրնար զատուիլ
այն հինգ արիւնոտ բոշերէն, որոնք կը պսպղո-
յին հինգ կորկեհաններուն խորքերուն մէջ։

VI

Գնդապետ Փանսմարիսվ պատրուակելով
թէ ոչ մէկ բախտախաղ կը սիրէր և հա-
մեմատաբար միայն Ուիսրն էր որ աղէկ գի-
տէր, երկար խնդրանքներու տեղի տուաւ,
մինչեւ որ հաւանեցաւ փօքէր խաղալու։ Հարկ
եղաւ նախ անոր սորվեցնել խաղին կանոննե-
րը, բայց այնքան շուտ վարժուեցաւ, որ կէս
ժամ ետք, բալոր նիշերը կը դիզուէին իր տաջեւ։

— Խսկապէս թոյլատրելի չէ։ գոչեց
Աննա զաւեշտական խոտութեամբ մը։ Մեզի
ժամանակ իսկ չտուիք յուզումներ ունենալու։

Հրաւիրեալներէն երեքը, Սփիէչնիքով,
գնդապետը և փոխ-կառավարիչը, կանոնապահ
գերման, անժիտ և ձանձրացուցիչ, այնքան
չափուած-ձեւուած մարդիկ էին որ Վերա չէր
գիտեր թէ ի՞նչպէս զուարճացնէ զանոնք։
Հուաքեց զանոնք Կիւստավ Իվանովիչի հետ
Ուիսրի սեղանի մը շուրջ։ Հեռուէն, Աննա,
ինչան չնորհակալութեան, աչքերը վար ըրաւ
և իր քոյրը հասկցաւ, առանց գժուարութեամբ։
Ամէն յարդ գիտէր թէ, երբ Կիւստավ Իվա-
նովիչ խաղաթուղթերէն տարուած չէր, ամ-
բողջ երեկոյթին կը ոլքակար իր կնօջ շուրջը,
որուն սրտնեղութիւն կը պատճառէր իր խա-
ղաղաւէտ ժպիտավը, որ երեւան կը հանէր
փառած ակաները իր ուրուականի գէմքին
վրայ։

Ալժմ երեկոյթը կը սահէր արագ ու սպե-
լոր, առանց որեւէ բռնադատութեան, Վասի-
լովաք, ձէննի Ռայթըրի ընկերակցութեամբ,
կիւածայն երգեց իտալական ժողովրդական
քանցօնիքէներ, և Ռիւզինշթայնի արեւելեան
մեղեղիները. Տկար ձայն մը սւնէր, բայց
ճիշդ, ճկուն և հանելի հնչականութեամբ.
Պատուական երաժիշտ, ձէննի Ռայթըր միշտ
հաճոյքով կ'ընկերակցէր անոր. Մնաց որ.
կ'ենթագրէին թէ ան կը դարպասէր իրեն.

Անկիւն մը, խշտեակի մը վրայ, Աննա կը¹
սիրտբանէր հուսարին կետ, Վերա անսնց մո-
տեցու և ականջ տուաւ ժպտելով,

— Ոչ, ո՛չ, մի խնդաք, կ'ըսէր Աննա,
ընկճելով սպան, իր թաթարական սիրուն աչ-
քերուն յարձակողական բացխփումներովը:
Անշուշտ տաժոնելի աշխատանք մը կը նկա-
տէք ձեր գումարտակին գլուխն անցած ճախ-
րելը և վազքերու ընթացքին խոչընդուաներու
վրայէն ցատկելը. Մեր մասհոգութիւնները,
այլապէս լուրջ են. Մտիկ ըրէ. քօմպօլա կազ-
մակերպեցինք վերջերս. կը կարծես թէ զիւ-
րի՞ն գործ էր. Ուշի. Ակագին բազմութիւն մը.
ծխալից սրահ մը, խմբակ մը դանապաններու,
սայլորդներու և Աստուած գիտէ զեռ ի՞նչ ան-
հատներու, որոնք գանգատներով և պահանջւ-
ներով հոգինիս կը հանէին... Եւ ամբողջ օրը
ստքի վրայ... Եւ այժմ նուագահանդէս մը
սւնինք, ի նպաստ մտաւորական աշխատաւո-
րուհիներու, և յետոյ ազատ պարտհանգէս մը...

— Որուն մէջ, կը յուսում պիտի չմերժէք
ինծի մազուրքա մը շնորհել, ընդմիջեց Պախ-

թինքիի, թեթեւակի խոնարհելով և խթան-
ները շաշնեցնելով իր աթօփին տակ.

— Ծնորհակալութիւն... Բայց իմ մեծագուն
հոգս, մեր ապաստարանի խնդիրն է: Կը

հասկնաք. յսուի աղաքներու ապաստարան մը:
— Արդարեւ. Խիստ զււարնալի ըլլալու
է ատ:

— Կը հաճի՞ք լուել: Ի՞նչպէս կրնաք ծի-
ծաղիլ այդպիսի խնդիրներու մասին: Մեր
տեղը գրէք ինքզինքնիդ, Մենք կը փափա-
քինք հաւաքել այս գժրախտ փոքրիկները.
որոնք փնացած են գէշ օրինակներով կամ
գժրախտ ժառանգականութեամբ մը, կը փա-
փաքինք գուրգուրանք և լու վերաբերում
ցոյց տալ անոնց ...

— Հը՛, ըրաւ հուօարը:

— ... Բարձրացնել անսնց բարոյականը,
անսնց հոգիին խորը արթնցնել պարտականու-
թեան զգացումը... Կ'ըմբանէ՞ք զիս: Լա՛ւ
ուրեմն: Երեւակայեցէք թէ, հարիւրաւը և
հազարաւոր մանուկներուն մէջ զորս ամէն օր
մեզ կը բերեն, մէկ հատ իսկ փնացած չկայ:
Երբ ձնողներուն կը հարցուի թէ իրենց տղան
յոտի է, անսնք կը վշտանա՞ն: Մեր ապաս-
տարանը բացուեցաւ, ամէն բան պատարաս-
է, և ոչ մէկ աշակերտ լունինք: Կ'ուզենք
պարգև մը տալ այն իւրաքանչիւր յսոի մա-
նուկին համար, որ մեզի կը յանձնուի:

— Ի՞նչ հարկ պարգևի, Աննա Նիքոլա-
յեմսա, ըսաւ լրջօրէն հուօարը, զիս առէք,
առանց փօխարինութեան, Պատւոյ խօսք, որ
ոչ մէկ տեղ կրնաք աւելի գէշ տղայ մը գտնել:

— Հաեցէք: Մարդ չի կրնար լրջօրէն խօսիլ
ձեզի հետ, պատասխանեց ան բարձրածայն
ծիծաղի մը մէջ, աչքերը պապղուն, ծռելով
խշտեակի յենարանին:

Բոլորակ մեծ սեղանի մը առջև նստած,
իշխան Վասիլիի Լվովիչ իր քրոջ, Անսոսովի և
քենեկալին կը օսւցնէր ընտանեկան ալպօմ
մը, «ր իր կազմէ երգիծական գծագրութիւն-
ներով զարդարուած էր: Չօրսն ալ այնքան
սրտանց կը խնդալին, որ հրաւիրեալներէն
անոնք որ խաղաթուղթ չէին առած, շատ չան-
ցած անոնց միացան:

Այս ալպօմը լրացուցիչը, պատկերազար-
դումը կը կազմէր իշխան Վասիլիի երգիծական
պատմութիւններուն: Անխռով պաղարիւնու-
թեամբ մը, ան օսլոց կուտար, օրինակ, «Քա-
ջարի զօրավար Անոսովի սիրային սիրագոր-
ծուրինները Թուրքիոյ, Պուլկարիոյ եւ այլ վայ-
րերու մէջ», «Պննասէր Նիկոլա Պուլար Թու-
կանովսքի արկածները՝ Մօնք Գարլոյի մէջ»
եւայլն...

— Եւ այժմ, տիկիններ և պարոններ,
դուք պիտի տեսնէք մեր սիրեցեալ քրոջ՝ Լի-
ուամիլա Լվովսայի մէկ կարճ կենագրու-
թիւնը, յայտարարեց ան. հեգնական արտգ
ակնարկ մը ձգելով իր քրոջ վրայ: Առաջին
մաս.— Մանկութիւն. «Մանուկը կը մեծնար,
և զայն կը կոչէին Լիմա»:

Ալպօմի մէկ թերթին վրայ, կոշա և գի-
տաւորեալ կերպով մանկունակ գիծներով գը-
ծագրութիւն մը փաքրիկ աղջիկ մը կը ներկա-
յացնէր, որուն դէմքը, թէկ կիսաղէմով աըր-

ուած, ստկայն երկու աչքեր կը կրէր, և ո-
րուն տարածուած բազուկները տարանջատ-
մատաներ ցոյց կուտալին, մինչդեռ երկու
կոտրաւած գիծներ, սրունքներու նման դուրս
կ'ելլէին շրջազգեստէն:

— Ոչ ոք զիս Լիմա կոշած է դիտել առւաւ-
լիուամիլա Լվովսա:

— Երկրորդ մաս, Առաջին ոէր, Հեծելա-
զօրոց Դպրոցէն աշակերտ մը, ծնրազրած գե-
ռատի Լիմայի առջև, անոր կ'ընծայէր իր շո-
րադրուծ մէկ բանաստեղծութիւնը, ուր սա-
տեսակ ճշմարիտ մարգրիտներ կը փայլէին.

«Ոտքըդ քու սիրուն՝ ոտքդ աստուածալին,
Ցոյց կուտայ, քէ դուն երկինքէն կ'իջնես»:

Մրտւքի մասին հաւատարմօրէն նոյնը կը
կրկնէ:

— Հս երիտասարդը կը համազէ անմեղ
Լիման փախչիլ հայրենի տօւնէն: Ահա տաե-
ւանգումը: Եւ վերջապէս տագնապալի վայր-
կեանը.— Հայրը, զայրացած, կը հասնի փա-
խստականներուն ետեէն: Փաքրոգի ոիրահարը
կը թողու քաղցր Լիման գաշտին մէջ.

«Փամ մը կորսնցուցիր, փուտրա քսելով,
Եւ ահա հայրդ մեզ կ'հետապնդէ.

Կարգադրէ գործը, հետը դո՞ւն մինակ.

Իսկ ես կը պահուիմ. քանուտներուն մէջ...

«Օրիորդ Լիմայի Պատմութիւնը»ին կը յա-
ջորդէր նորավէպ մը՝ «Բշխանունի Վերան եւ
սիրահար հետագրող պաշտօնեան» խօրագրով.

— Այս յօւզիչ քերթուածը գրիչով և գու-
նաւոր մատիտով պատկերազարդուած է տա-
կաւին, քացատրեց լրջօրէն Վասիլիի Լվովիչ,

բնագիրը պատրաստութեան մէջ է :

— Ահ, ահ, դիտել տուաւ Անոսով, նորութիւն մըն է աս, ես չեի դիտեր գեռ այս պատմութիւնը.

— Ամենավերջին նորութիւնը, լոյս տեսած առաջին օրինակը.

Վերա թեթևակի անօր ուսին գպաւ.

— Աւելի լու է մէկ կողմ թողուս ադ, ըստ ան: Բայց կամ Վասիլիի Լվավիչ չիմացաւ իր խօսքերը կամ անսնց ճշմարիտ իմաստը չհասկցաւ.

— Ասոր սկիզբը նախապատմական ժամանակներուն մէջ ծագում կ'առնէ: Մայիսեան գեղեցիկ առաւօտ մը, Վերա անօւն գեռատի տղջիկ մը նամակ մը կը ստանալ, որուն ճակատը զարդարուած է մնջող աղաւնիներով: Ահաւասիկ նայտկը և ահաւասիկ աղաւնիները.

«Նամակը կը պարունակէ սիրային բոցակէ յայտարարութիւն մը, կանոնաւորապէս գրուած, հակառակ ուղղագրական բոլոր կանոններուն, Ահա սկիզբը. «Հեշտալի խարախունի, գուն իմ կուրծքիս մէջ յարուցիր փոթորկալից և յարձանուտ բոցի ծով մը: Ինչպէս թունաւոր օձ մը, քու ակնարկդ իր խայթացը մխեց իմ բղքաւած հոգիիս մէջ, եայլն...»: Վերջաբանը աւելի համեստ է. «Հետագրական խեղճ պաշտօնեայ մը, իմ զգացումներո վայել են սակայն Միլօրդ ծօրնի *).

*.) Հերոսը Ռուս Ժողովրդական գրքի մը՝ «Միլօրդ ծօրնի արկածները», որուն անձնաւորութիւնները կը կապկեն բարձր դասու լեզուն:

Վերայի սիրտը ծակուած է (ահա սիրտը, ահա ոլտքը), բայց իրրե բարեկիրթ անձ, անկը փութայ նամակը ցոյց տալ իր ծնողքին ինչպէս նաև իր նշանածին ու մանկութեան բարեկամին, երիտասարդ ու գեղեցիկ Վասիա Շէինի: Ահաւասիկ տեսարանը, զբր յետագային պիտի բացատրէ, անշուշտ, պաշշաճ բանաստեղծութիւնն մը:

Վասիա Ռեմին Վերայի կը վերադարձնէ նշանախօսութեան մատանին. «Զեմ ուզեր մնաենլ քու երջակութեանդ, կը հեծեծէ ան, բայց կ'աղաչեմ որ չափազանց փութկոտ որոշում մը չտաս: Խօրհրդածէ, քննէ քու և անօր զգացումները: Խեղճ մանուկս, դուն կ'անգիտանաս կեանքը և կը տարուիս բոցէն, ինչպէս թիթեռնիկ մը: Իսկ ես, աւաղ... ես գիտեմ աշխարհի պաղսւթիւնն ու կեղծութիւնը: Իմացիր որ հեռագրողները այնքան նենգաւոր են որքան հրապարիչ: Անոնք անսահմանելի հաճոյք մը կը զգան, անմեղ զոհ մը բռնելով իրենց ամբարտաւան գեղեցկութեան և կեղծուած զգացումներու թակարդին մէջ, և յետո, հեգնելու զայն, անգթօրէն:

Կ'անցնի տարի մը. Տարուած յարձանքէն վալսին, որ կեանքն է, Վերա կը մօռնայ իր վրայ սքանչացողը և կ'ամուսնանայ երիտասարդ ու գեղեցիկ Վասիայի հետ, բայց հեռագրողը չի մոռնար զայն: Իրը ծխան մաքրող ծպատաւած, և քրտնաթաթախ, ահաւասիկ աններս կը մանէ, իշխանուհի Վերայի զարդախուցը: Ինչպէս կը տեսնէք, իր մատներուն և շրթունքներուն հետքերը ամէն տեղ կը նըշ-

մորուին . գորգերուն վրայ , բարձերուն , որպէսկ նոյնիուն և նոյնիուկ տախտակամածին վրայ .

Առաւասիկ ան դարձեալ օր , գեղջկուհիի հագուստ հագած , ծառայութեան կը մանէ իբրև ամոն լուացող . բայց խոհարար Լեւքի ծայրայեղ բարեացակամաւթիւնը փախուստ տալու կը հարկադրէ զայն .

Ահա ան յիմորանսցի մը մէջ .— Հսո վանական կը դառնալ , բայց չի զգացրիր Վերայի տենչավառ նամակներ զրկելէ ամէն օր . Մելանի բիծերը իր արցունքները կը ներկայացնեն :

Վերջապէս կը գանենք զայն իր մահուան անկողինին մէջ , երբ Վերայի կը կատկէ իր համազգեստ թիկնացակին երկու կոճակները և անուշահատութեան որուակ մը , իր արցունքներովը լեցուած . . .

— Ո՞վ թէյ կ'ուզէ , հարցուց Վերա Նիկոլայիէ վնա :

VII

Աշնանային երկարատև վերջալոյնը կը մեռնէր . Ծիրանի վերջին երիզը , նեղ ճեղքուածք մը որ երկիրն ու գորշագոյն ամպերը կը զատէր իրարմէ , անհետացաւ հօրիզոնի ծալը . Քիչ ետքը այլևս չնշմարուեցաւ ոչ երկիրը . ոչ ժառերը , ոչ երկինքը . Բայց խոշոր սատղեր կը շողշողային մութ գեշերին մէջ և փարոսը օդին մէջ կ'արձակէր կապոյտ լուսի

ցայտք մը , որ կարծես թէ կը ծաւալէր երկնային գմբէթին վրայ , միզամածային ալիքի մը պէս . Դիշերային թիթեռնիկները կը բախէին լամբարներու ոգուկիէ գունդերուն . Մութին և զավութեան մէջ , ծաղկանոցի ծաղիկները ո՛ւ աւելի թափանցող բուրմունք մը կ'արձակէին :

Սփիէշնիքով , փոխառավարիչը և գնդպակետ Փանսմարիով երկար ժամանակէ ի վեր մեկնած էին , խոսանալով կառքը ետ զրկել զօրավարը առնելու համար . Միւս հրաւիրեալները տեղաւորուած էին գարատափին վրայ : Հակառակ Անոսովի բազոքներուն , երկու քոյրերը անոր հագցաւցած էին իր լողիկը և սրունքները փաթաթած էին ճամբարդութեան փաթոյթով մը : Իր ասջևն ունէր շիշ մը Պուռկօների հին գինի (rommard) . Իր նախընարած գինին . և թոյլ կուտար որ սպասարկեն իրեն վերան ու Աննան . որոնք նստած իր քովը . կը լեցնէին իր գաւաթը թանձր և ծանր հեղուկով . պանիրի շերտեր կը կարէին իրեն . իր սիկարէթները կը վառէին եայլն . . . Ծեր զինւորը կ'ուրախանար :

— Ալո՞ , ահաւասիկ աշունը , աշուննը , աշունը . կը մըմնջէր ան , նայելով մոմերու բոցին և մտածկոտ կերպով զլուխը երերցնելով : Աշունը . . . Ափսո՞ս . Հարկ պիտի ըլլոյ որ մեկնիմ ես : Գեղեցիկ օրերը նոր կը սկսին միայն . Լաւ պիտի ըլլոյ հսս մնալ ու տպրիլ ծովին եզերքը . խաղաղութեան և լսութեան մէջ :

— Իսկ ո՞վ կ'արդիլէ ձեզ մնալէ , մեծ հայր :

— Անկարելի է սիրելիս , անկարելի . Պաշ-

տօնս . . . Արձակուրդս կը լմննայ . . . Սակայն սքանչելի պիտի ըլլար . . . ինչպէս կը բռւրումնաւէտեն վարդերը . . . անոնց բռւրմունքը մինչև հոս կը հասնի . Եւ այս ամառ, առքերու միջոցին, ոչ մէկ ծաղիկ կը բռւրէր . բացի աքսիաներէն, որոնք շաքարեղէն կը հօտին,

Վերա երկու վարդեր առաւ անօթի մը մէջէն, մէկը միսի գոյն և միւսը՝ զարմրափայլ . և զանոնք անցուց զօրավարին լամբակին . — Շնօրհակալ եմ, Վերոչքա . Անսսով գլուխը հակեց իր լողիկին մէկ կողմը, շնչեց ծաղիկներու բռւրմունքը և ժպտեցաւ յանկարծ ծերունիի բարի ժպիտով .

Կը յիշեմ թէ օր մը, կ'անցնէի Պուքրէշի փողոցներէն, ուր հաստատուած էինք, Վարդի զօրաւօր բռւրմունք մը ուշազրսւթիւնս գրաւեց, կանգ առի և գետինը, երկու զինւորներու միջև տեսայ բիւրեղեայ սքանչելի սրուակ մը . Վարդեջուրով լեցուն, որով իմ կտրէներս կ'օծէին իրենց կօշիկները և հրացանի տախտակները . «Ատ ի՞նչ գտած էք», հարցուցի անոնց . «Ասաւած գիտէ թէ ինչ իւղ, ձերդ բարձրապատութիւն . Ուզեցինք մեր փոխինդը համեմել անով . բայց հակառակ օր չափազանց լու կը բռւրէ, այս անպիտանը մարդուն բերանը կը կծուընեցնէ» : Մէկ բռւպելի փօխարէն սիրայօժար ինձի ձգեցին թան, կազին որուակը, արդէն իսկ կէս մը պարապ, թէւ անօր պարունակութիւնը կրնար գեռքուած առժել . Զինւորները՝ այս շահէն հրապարուած, աւելցուցին . «Եթէ կ'ուզէք, ձերդ բարձրապատութիւն, ահաւսիկ

նաև թրքական ոլոռներ, ի զուր եփեցինք զանոնք, կակուղցնելու ոչ մէկ միջոց» : Եւ ինձի երկարեցին պարկ մը . . . ուուրճի հատիկ : Աէն, ըստ անսնց, ատիկա թռւրքերու կերակուր է և ոչ թէ զինւորներու» : Բարեբախտաբար, գաղափարը չէին ունեցած ափիօնի գնդիկներ ճաշտկելու, որոնցմէ քանի մը հատակասայ հօս հօն, ցեխին մէջ ճզմուած . . .

— Մեծ հայրիկ, հարցուց Աննա, անկեղծօրէն ըսէք մեզ, վախցած էք երբեք կորիւի մը մէջ :

— Այս և ոչ, Անիշքա, որքան ալ զարմանալի թռւի տօիկա, անշաւշտ, վախս ունեցած եմ: Ով որ կը պարծենայ թէ երբեք չէ վախցած գնդակներէն, խանգարուած կամ սնապարծ մէկն է, Ամէն մարդ կը վախնայ . միայն, ոմանք գիտեն զսպել ինքզինքնին իսկ ուրիշները՝ ոչ: Եւ գիտե՞ս, եթէ վախը միշտ միենայնը մնայ, զսպումը կ'աւելնայ սովորութեամբ . և ա՛ս է օր հերսոներ և քաջասիրուներ կը կ'զմէ . Սակայն, կը խօստովանիմ թէ օր մը մահացու սոսկում մը ունեցած եմ .

— Պատմեցէք մեզ ատիկա, մեծ հայրիկ, աղաչեցին երկու քոյրերը, մէկ բերան: Ինսնոնք դարձեալ ունկնդրեցին Անսսովի պատմութիւնները այնքան խանգավառութեամբ . որքան երբ փոքր էին, Աննան նոյնիսկ, ակամայօրէն մանկունակ շարժուձեռվ մը, որմուկներով կաթնեցաւ սեղանին և կզակը առաւ ափերուն մէջ: Մանկական հրապոյր մը կ'ոգեսրէր զօրավարին գանգաղ ու միամիտ

պատմութիւնները, պատերազմի յիշողութիւններ, որոնք կ'սգեկոչուէին անհեթեթ, ձախորդ, գրքունակ և կարծես հին ու սիրելի օրինակի մը վրայ ձեռւած դարձուածքներու միջացով:

— Պատմութիւնը շատ կարճ է, յարեց Անոսով: Շիփկայի վրայ էր, ձմեռը, գլխուս ստացոծ ճմլումէն ետք: Չորս հազիով կը բընկէինք տան մը մէջ, եւ ահա գեղեցիկ առաւօտ մը արթնցայ, համազուած թէ եւ ժաք չէի այլես, այլ նիկոլա, և ոչ մէկ բան կրնար ետ կեցնել զիս անկէ, ի վերջոյ, շփոթ կերպով հասկնալով որ միտքս կը ծնդի, գլուխս ջուրին մէջ միսրճեցի և վերտացայ, բանականութիւնս.

— Ի՞նչ նուանումներ ըրած ըլլալու էք, իսքով Միխալիլովիչ, պարզեցուց ձէննի Ռայթը, որովհեաւ անտարտկոյս շատ գեղեցիկ էիք ձեր երիտասարդութեան:

— Բայց մեծ հայրիկը զետ շատ գեղեցիկ մարդ է, գոչեց Աննա:

— Ես երգեք գեղեցիկ մարդ մը չեմ եղած, ընդդիմաբաննեց խաղաղօրէն Անոսով, Սակայն զիս չէին արհամարհեր, Այսպէս, Պուքրէշի անդրադանալով, հոն խիստ յուզիչ որկած մը ունեցած եմ: Երբ քաղաք մատանք, ի պատիւ մեզի, մեծ հրապարակին վրայ, հրետանիի համազարկ մը արձակուեցաւ, որ շտո մը ապակիներ խորառակեց: Սակայն ոյն պատմունները, որոնց մէջ ջուրի գաւաթներ գետեղուած էին, անվնաս մնացին: Եւ զիտէք թէ ի՞նչպէս աեղեկացայ ոյս մանրամասնու-

թեան: Հասնելով այն զօրակայտնը, որ ինձի յատկացուած էր, պատուհանի եզերքին նշմարեցի փաքրիկ և ցածուլիկ վանդակ: մը, որուն վրայ դրսւած էր ապակեայ, խոշոր ընդունարան մը, թափանցիկ ջուրով լեցուած, ուր կարմիր ձուկեր կը լողային. ասօնց մէջ գեղձանիկ մը կը սիգար փոքր տախտակի մը վըրայ, Դեղձանիկ մը ջուրին մէջ, ապշեցայ, բայց, յետոյ, իրերը աւելի մօտիկէն քննելով, տեսայ որ արտաքին յառակը սնամէջ էր և այնքան խօր կերպով կը մտնէր ամանին մարմնին մէջ որ, թռչունը կրնար դիւրութեամբ թռչկոտիլ հոն և թառիլ: Հարկագրուեցայ ընդունիլ իմ որատեսութեանս պակասը:

Ներս մտնելով, բնակութեան ամսատուի հմայիչ պուլկարուհիի մը, և անոր հարցուցի թէ ինչո՞ւ համար թնդանօթածգութիւնը խնայած էր իր պատուհաններուն: Ինձի պատախտանեց թէ ջուրին պատճառով և բացարեց ինձի միենայն ժամանակ գեղձանիկի որուակին գաղտնիքը: Խօսակցելով մէկաեղ, մեր ակնարկները իրարու հանգիպեցան, մեր միջև ելեքտրական կայծի մը պէս բան մը ոնցաւ, և ոյս գեղուհիին հանգէպ յանկարծական, բուռն և անդիմադրելի տարփանք մը ունեցայ:

Ծերունին լեց և յամրօրէն պարպեց իր գոււաթը:

— Անշուշտ, ի վերջոյ, յայտնեցի՞ք ձեր հէրը, հարցուց աշնակուարունին.

— Հըմ... անաբուկոյութեայ լուս ը-

ցատրութիւն մը եղաւ . Ահա թէ ի՞նչպէս պատահեցաւ առ . . .

— Մեծ հայրիկ , կը յօւսամ թէ մեզ չպիտի կարմրցնես , ընդմիջեց Աննան , չարաճիօրէն խնդալով .

— Ոչ , ոչ , մեր վէպը բոլորովին պատշաճ եղաւ . Պէտք է ըսեմ ձեզ թէ , մեր բանակումներուն ընթացքին , մենք ամէն տեսակ մարդոց կը հանդիպէինք . մինչդեռ Պուքրէշի մէջ , իսկոյն այնպիսի մտերմութիւն մը ունեցանք բնակիչներուն հետ որ . երբ գեղեցիկ օր մը , ոկսայ ջութակ նուազել . գեռատի ուղղիկները անմիջապէս արդուզարդ ըրին և պարելու վազեցին . և ասիկա առօրեայ սօվորութիւն յը գործաւ :

Իրիկուն մը , երբ լուսնի լոյսով կը պարէին , մտայ այն նախառենեակը ուր իմ պաւլկարուհիս պահուըտած էր : Զիս նշմարելով , ձեւցուց թէ չորցած վարդերու թերթեր կը փրցնէ , օրոնցմէ , անցողակի ըսեմ թէ . այնաեղի մարդիկը մմբողջ պարկերով կը հաւաքեն . Բայց զրկեցի զայն իր ամբողջ հասակովը , սեղմեցի կուրծքիս և համբուրեցի բազմաթիւ անդամներ . . .

Այն օրէն ի վեր , անմիջապէս որ լուսինը կ'երեար առաեղազարդ երկինքին մէջ , կ'երթայի իմ սիրելիիս քովը և ոնոր ընկերակցութեամբը կը մոռնայի օրուան բոլոր հոգերը : Երբ հարկադրուեցայ պատերազմի մեկնիլ , յաւէրժական ոէր ուխտեցինք իրարու և բաժնուեցանք իրարմէ ընդմիշտ :

— Այս է բոլորը , ըստ Հիսուսիլու Լը-

վովնա . բոլորովին յօւսախար :

— Աւելի ի՞նչ կ'ուզէք , պատասխանեց զօրավարը :

— Ներեցէք , իտքով Միխաիլովիչ , բայց ալդ տեղ ի՞նչ սէր կը տեսնէք , զօրոկայանի պարզ արկած մըն է առ :

— Անկեղծօրէն խօսելով , իրաւ որ , չգիտեմ թէ ոէ՛ր էր ան թէ ուրիշ զգացում մը :

— Ուրեմն ունեցած չէ՞ք երբեք ճշմարիտ ոէրը : Բայտ տեսնենք , այս ոէրը որ . . . որ . . . մէկ խօսքով , մաքուր , նուիրական , յաւիտենական ոէր մը . . . երբեք չէ՞ք սիրած :

— Է՛հ , ինչ ըսեմ ձեզ , եզրակացուց Անոսով ոտքի ելլելով , քանի մը վայրկեան վարանումէ ետք : Անշաւշտ չեմ սիրած : Նախ և առաջ , ժամանակ չեմ ունեցած . երիտասարդութիւնը . տօնը . թղթախաղը . զատերազմը . . . Կը կործէի թէ երբեք վերջ չունի կեանքս , երիտասարդութիւնս , առողջութիւնս : Եւ յետոյ , գեղեցիկ օր մը , նշմարեցի թէ ուերակ մըն էի ոյլես . . . Եւ հիմակ , Վերոչքա , զիս վար մի դներ : Մնաք բարով . . . Հուսար . ձայն տուաւ ան Պախթինսքիի , գիշերը տաքէ . ընդառաջ երթանք մեր կատքին :

— Ես ձեզի պիտի ընկերանամ , մեծ հայրիկ , ըստ Վերա :

— Ես ալ , փութաց աւելցնել Աննա :

Դուրս ելլելէ առաջ , Վերա մօտեցաւ իր ամուսինին և ըստ տնօր ցած ձայնով :

— Նոյէ սեղանիս գորակին մէջ : Գոհրատուփ մը պիտի գտնես հոն և մէջը նամակ մը : Կորդա՛ :

VIII

Աննա և Պախթինսքիի առաջ անցան, և
քստն քոյլ ետևէն Վերան, բազուկը զօրա-
վարին տուած: Գիշերը այնքան մութ էր որ
հորկ եղաւ խարխափելով քալել մինչև որ ի-
րենց աչքերը, լուսէն մութ յանկարծակի
-նցքէն մթագնած, վարժուեցան թանձր խա-
ւարին. Անսոսվ, որ, հակառակ իր առրիքին,
ապշեցուցիչ սրատեսութիւն մը պահած էր,
հարկազբուեցաւ օգնել իր ուղեկցուհիին: Ա-
տեն տաեն, իր լոյն ու պաղ ձեռքը քնքուշ-
օրէն կը փայփայէր Վերայի ձեռքը, որ թե-
թեակի կը յենուր իր թեղանիքի մէկ ծալքին:

— Այս կիուամիլա Լվավլան շատ ծիծա-
շելի է, ըստ յանկարծ զօրավարը, կարծես
բարձրածայն հետեւելով իր մատածումներու ըն-
թացքին: Քանի տնդամ այս դիտողութիւնը
ըրու եմ.— Երբ կին մը,— յանաւանդ այրի
մը կամ ծերացած աղջիկ մը— յիսունի կը մօ-
տենայ, բացարձակապէս հարկ է որ ան ու-
րիշներու սէրերուն շուրջը զաւնայ, կամ անձ-
նառուր կ'ըլլայ լրաեսութեան, չարախուսու-
թիւններու, բամբաստնքներու. կամ մէջեղ
կ'իյնայ կազմակերպելու համար իր մերձաւու-
րին երջանկութիւնը. կամ հասարակ տեղիքներ
կը թ-փէ սիրոյ վեհութիւններուն վրայ, գո-
լով ինձի, ես կը կարծեմ թէ մեր գորուն
-յլես սիրել չեն դիտեր, ձշմարիս սէր չեմ

աեսներ: Թէև իմ ժամանակիս ալ ես չեմ աե-
սած զայն:

— Ինչե՛ր կ'ըսէք, մեծ հայրիկ, ապար-
կեց մեղմօրէն Վերան, թեթեակի սեղմելով
անոր թեր: Ինչո՞ւ այս զրպարտութիւնը, Ա-
մուսնացած չէի՞ք: Ըսել է թէ սիրած էք ու-
րեմն:

— Ատիկա բացարձակապէս բան մը ըսել
չէ, սիրելի Վերոչքա, Գիտե՞ս թէ ինչպէս ա-
մուսնացայ ես: Գեղեցիկ օր մը, բանուեցայ
գեղեցիկ և թարմ չարաճնի աղջկան մը. կուրծ-
քեր՝ որոնք գուրս կը ցայտէին պարեգոտին
տակէն, շնչելու տաեն, երկար թարթիչներ՝
զորս կը խոնարհեցնէր կարմրելով. թարմ ե-
րեաներ. ճերմակ, անմեղ պարանոց մը, և
քաղցը ու գիրուկ ձեռքեր: Ստատնա՞ն տանի
զիս, եւ հայրիկն ու մայրիկը, որոնք մեր
շուրջը կը սլքական, դուռներէն մտիկ կ'ընեն,
և արտօւծ նայուածքներ կը ձգեն վրաս,
հաւատարիմ գանգրահերի նայուածքներ: Եւ
ամէն մէկ այցելութեանո, թէյի ժաման, իր
ուաքը ինձի կը դպչի, իրրե թէ սխալմամք, և,
հրաժեշտ առնելու տաեն, արագ ու խուսա-
փուկ համբոյրներ կը փոխանակենք: Մէկ խօ-
քով, ահա բանուած եմ. «Սիրելի նիքիթա
Անտօնովիչ, եկած եմ ձեր աղջկան ձեռքը
ինդրելու, հրեշտակային էակ մըն է»: Եւ հօրը
աչքերը լեցուած են արդէն և կը բանայ, թե-
ւերը ինձի: «Սիրելի բարեկամ, Ամէն բան
գուշակած էի, երկար ատենէ իվեր... թող
Աստաւած օրէնէ ձեզ, Բայց մանաւանդ գուր-
գուրացէ՞ք այս գանձին վրայ»: Եւ երեք ո-

միս ետք «սիրելի գանձը» ճմոթկուած այգազգեսա մը կը քաշկատէ կրնկամաշ մուճակներու վրայ, չի սանտրեր երբեք իր հազուագիւա յազերը, թուղթերով գանգրուած. լրատարներու հետ խօսքի կը բանուի, խոհարարուհիի մը պէս, իսկ, սպաներուն հետ, ծամաժռութիւններ կ'ընէ, կը շաղակրատէ, կը ծեթեւեթէ, աչքերը կը դարձնէ. Եւ ամէնէն զայրացուցիչը՝ իր անիծեալ մենամոլութիւնն է զիս ամէնուն առջև կանչելու. «Ժաք», քիթէն խօսելով և բառը երկարելով, նայէ, սապէս, «Ժա-ա-ա-ք»: Մոխաղ, գլուխ բռնող, ազտատող, անյագ, Եւ կեղծ աչքերով, յաւերժօրէն կեղծ... Հիմտկ այս բոլորը անցած է, տառապանքը մեղմացած է. բթացած. և նոյնիսկ երախտագիտութիւն կը զդամ միայն այս թափառիկ դերակատարուհին հանդէպ... Բարեբախտաբար զաւակներ չունէինք...

— Ներեցի՞ք անոնց, մեծ հայրիկ.

— «Ներեցիք»ը ճիշդ բառը չէ. Վերոչքա: Սկիզբները կատած էի. եթէ անոնց հանդիպած ըլլայի, անտարակոյս սպաննած էի զանոնք: Եւ յետոյ, քիչ քիչ, կատաղութիւնս իջաւ և, ի վերջոյ, արհամարհանքի փոխուեցաւ: Եւ այսպէս աւելի լու է: Փառք Աստծոյ, անօգուտ տեղը արիւն չթափեցի, և խօսափեցաւ մարդոց մեծ մասին հասարակաց ճակատագրէն: Առանց այս անպիտան պատմութեան, ինչ եղած պիտի ըլլայի իսկապէս, կամանանց ամուսին մը, գրաստ մը, հողմարգել մը, տան համար աեօակ մը անհրաժեշտ գործիք... Ո՛չ. լաւագոյնն է աս, Վերոչքա:

— Ոչ, ոչ, մեծ հայրիկ, իզուր այդպէս կ'ըսէք. ձեր խօսքերուն մէջ կը զզացուի զես հին նախատինքէն արձագանգի մը թրթառնքը... Դուք կ'ընդհանրացնէք ձեր վրիպած փորձառութիւնը: Առանց հեռուները փնտռելու, մեզ առէք իբր օրինակ, ամսւօինս և զիս, կարելի՞ է երբեք մեր միութիւնը դժբախտ համարել:

Անոսով լռեց, բաւական երկարօրէն: Յետոյ, կարծես թէ ակամտյ, տրտասանեց: — Թող այդպէս ըլլայ. համաձայն եմ... բացառութիւն մըն է... բայց ընդհանրապէս, զիտե՞ս թէ մարդիկ ինչո՞ւ կ'ամուսնանան... կիսե՞րը. աղջիկ մնալու ամօթէն, մանաւանդ երբ իրենց բարեկամուհիները արդէն գտած են զիրենք առնողներ: Իրենց ընտանիքներուն մէջ ինքզինքնին անօգուտ բերաններ զգալու մասհագութենէն: Անկախութեան ծարաւէն, իրենց սեփական առնը ունենալու, «տիկիններ», առն տիրուհիներ ըլլալու բաղձանքէն: Եւ յետոյ, պահանջի, զուտ ֆիզիքական պահանջի պատճառով, մայրեր ըլլալու և ընտանեկան բոյն կազմելու համար:

Այրերը կ'առաջնորդուին ուրիշ գրդապատճաներէ: Նախ և առաջ, զզուանքը ամուրիկ կեանքէն, իրենց աենեակներու անկարգութենէն եւ փոշիէն, ճաշտաններու ճաշերէն. պատուած և անզոյգ մնացած ճերմակեղէնէն, պարտքերէն. չափազանց անփափկանկատ ընկերներէ ետյլն... Յետոյ շատ օրու զգացումը ընտանեկան կեանքի տուաւելութիւններուն, առողջութեան և քաակի հա-

մար։ Յետոյ բաղձանքը զաւակներ ունենաւ, անմահութեան թնօրք։ «Երբ ես մեռնիմ, աշխարհի վրայ մասնիկ մը կը ձգեմ սակայն ինձմէ»։ Վերջապէս, — և իմ պարագաս այս պէս եղաւ — անմեղութեան հրապուրանքը։ Ուր կը զետեղես սէրը, այս բոլորին մէջ։ Կը հասկնամ այն սէրը, զոր «մահուան չափ հզօր» կը նկատեն, — յն անշահագրդիո սէրը, կազմուած՝ անձնուրացութենէ և զօհողութիւններէ, որ ուրիշ բան չ'երազեր, բայց եթէ կատարելի քաջագործութիւններ և հրճուանքով կը դիմագրաւէ մարտիրոսութիւնն ու մահը... Սպասէ քիչ մը, կը տեսնեմ որ առաջ կուգաս... զուն կ'ուզես նորէն առաջ քշել քու վասիագ, Այո՛, պատուական աղայ մըն է, զօր շատ կը յարգեմ, և, ո՛վ գիտէ, ապագան թերես իր սէրը պիտի լուսաբանէ, լիապէս... Բայց այն սէրը, զօր աչքի առջեւնիմ, օտար է ամէն պատահականութեան, ամէն հաշիւի, ամէն զիջողութեան։ Ողբերգութիւն մըն է, ամենամեծ խորհուրդը որ ըլլայ աշխարհի մէջ,

— Մեծ հայրիկ, երբեք ունեցած էք նման սէր մը, հարցուց մեղմօրէն վերա,

— Ոչ, պատասխանեց վճառկանօրէն ծերունին, Սակայն, գիտեմ երկու պարագայ, որ այդ սէրը կը յիշեցնեն, Բայց մէկը տիմարութեան արդիւնք էր և միւսը... բոլորովին ողբալի է... կ'ուզե՞ս որ քեզի պատմեմ զանք։ Երկար չէ։

— Խնդրեմ, մեծ հայրիկ։

— Հաւ, մտիկ ըրէ։ Իմ զօրոբաժինի-

գունդերէն մէկուն գնդապեաը (իմ գունդինս չէր) զարնուած էր սոսկալի, կարմիր, ոսկրուտ, նիկար և ձողի պէս երկար կնոջ մը, մինչև ականջները ճեղքուած բերանսվ, մսուկան հին տան մը նման ծեփուած երեսով։ հակառակ տոր, ան զօրագունդի Միսալինալին մը բոլոր յատկանիցները ունէր. խառնուածք, հեղինակութիւն, մարդոց հանդէպ արհամարհանք, փոփոխութեան կիրք. Եւ այս ամէնուն վրայ մօրֆինամոլ։

Արդ, գեղեցիկ աշուն մը, զօրագունդին մէջ կուգայ անմօրուս փօխ-տեղակալ մը, Զինւորական Վարժարանէ նորուարա մը, Ամիս մը ետք, այս պառաւ կմախքը իրեն որսդարձուցած էր զայն։ Ան դարձած էր, անոր մանկլաւիկը, ծառան, գերին. պարտհանդէսին մէջ, անոր կը վերապահէր բոլոր պարերը, անօք թաշկինակն ու հովահարը կը բանէր, և ամենախիստ ցուրտերուն, առանց մուշտակը կոնակն առնելու, հապճեպով կը վազէր, մեկնումի ատեն, անոր կառքը կանչելու։ Ոչինչ աւելի տիսուր է, օրքան այն՝ որ թարմատի և անարատ պատանի մը իր առաջին սէրը կը նետէ խորամանկ և բանակալ պառաւ դարպառդի մը ոտքերուն։ Եթէ նոյնիսկ օձիքն ազատէ այս անգամ այդ արկածախնդրութենէն, բայց դարձեալ կօրսուած է և անօք դրաշմը պիտի պահէ իր ամբողջ կեանքին համար։

Ս. Ծնունդէն իվեր, ան տաղակացած էր փօխ-տեղեկալէն... Բայց այս վերջինը չի կրցաւ զատօւիլ անկէ։ Սպառած, նիկարցած,

ուեցած, անոր կը հետեւէր ուրուականի մը
պէս: Վաեմ ոճով խօսելու համար. «մահուան
ստուերները կը թափառէին իր դէմքին վը-
րայ»: իր նախանձը ծալրայեղութեան հառած
էր. կ'ըսեն թէ ամբողջ գիշերներ կ'անցընէր
ան տարփուհիին պատուհաններուն տակ:

Դարունը զօրագունդին սպաները փիք նիք
մը կազմակերպեցին, ուր շատ խմեցին, ինչ-
պէս օրէնք է այս կարգի զբուանքներու մէջ:
Վերադարձը գիշերանց նղաւ, սաքով, երկա-
թուղիին երկայնքն իվար. Յանկարծ, բեռ-
նատար կառախումբ մը յառաջացաւ անոնց
դէմ: Խիստ դանկաղօրէն մագլցելով բաւական
տից զատիվեր մը, Երբ խումբը հասու վայ-
րաշարժին կրակներու կէտին բարձրութեան,
այս ջլղիկը մրմնջնց փօխ-տեղակալին ական-
ջին. «Կ'ըսէք շարունակ թէ կը՝ սիրէք զիս:
Սակայն, եթէ հրամայէի ձեզ, պիտի չնետ-
սւէիք կառախումբին տակ»: Առանց բառ մը
ըսելու, տեղակալը առաջ նետուեցաւ և տհա-
մեքենային տակ: Կը թուի թէ՝ ան հաշուած
էր իր սսառմը այնպէս մը որ իյնար առջեկի
և ետեկի անիւններուն միջև, որոնք երկուքի
պիտի կիսէին զայն: Բայց, չեմ պիտեր ո՛ր
տիմարը ուզեց բռնել զայն և ետ քաշել, բայց
չյաջողեցաւ: Խեղճը ձեռքերով կառչեցաւ եր-
կաթագիծներուն և երկու դաստակները կտրը-
ւեցան:

— Օհ, ինչ սոսկալի բան, գոչեց Վերա:

— Հարկադրուեցաւ թողուլ իր պաշտօնը:
իր ընկերներուն մէկ հանգանակութեամբը
կրցաւ հեռանալ քաղաքէն, ուր չեր կրնար

մնալ, ըստ պատշաճի, կենդանի մեղադրանք
մը չէ՞ր տիկին գնդապետին և ամբողջ զօրա-
գունդին համար: Եւ այս դժբախոը յանգե-
ցաւ ի վերջոյ ամենտամօթալի վախճանի...
մուրացկանութեան մտանուելով, մեռաւ ցուր-
տէն Փեթերապուրկի չգիտեմ այլս թէ ո՛ր
քարափին վրայ:

Դալով միւս պարագային, պարզապէս
խղճալի է: Կինը առաջինի տեսակէն էր, բայց
գեղեցիկ և երիտասարդ: Նատ գէշ ընթացք
մը սւնէր, մեզի պէս մարդիկը շփաթեցնելու
աստիճան, սակայն շատ խիստ չէր իր ամուս-
նուկան արկածներուն համար: Դալով ամու-
սինին, ան ամէն բան գիտէր, ամէն բան կը
տեսնէր և... ոչինչ կ'ըսէր: Իր բարեկամնե-
րուն ակնարկութիւններուն, ան կը պատաս-
խանէր բազուկները շարժելով յուսաւքուած
շարժուձեռվ մը: «Թողէք ադ, թողէք ադ...
իմ գիտնուլու բանս չէ... Թող իմ Լենոչքան
երջանիկ ըլլայ»... ինչ տիսմար մարդ:

Ի վերջոյ, ան կապուեցաւ լրջօրէն իրենց
զօրագունդէն ստորագտս սպայի մը, մի ոմն
տեղեկալ Վիշնիաքովի հետ: Անոնց երեքով
կազմուած ընտանիքը իրենց կը թուէր աշ-
խարհի ամենաօրինական միութեան ձեր: Վը-
րայ հասաւ պատերազմը: հրաժեշտի պահուն,
իր ընթացքը մեզ ամշուց: — ակրարկ մը իսկ
չձգեց իր ամուսինին վրայ: բայց կախուած
մնաց իր տեղակալին վիզէն, ինչպէս սատա-
նայ մը ճիւղէ մը: Վակոնին մէջ տեղաւոր-
ուած էինք ամենքս և կառախումբը կը շար-
ժէր արդէն երբ այս լիրը կինը կը պոռար գետ

իր ամուսինին. «Մանաւանդ, աղէ՛կ հսկէ Վալոտիայի վրայ: Եթէ բան մը պատահի անոր, ընդմիշտ կը հեռանամ և հետս կը տանիմ տղաքը»: Գուցէ, դուն այս հարիւրապետը կը նկատեա վատ մը, քուրջ մը, շերեփագիի (bellule) հոգի մը... Բոլորովին միտու. Շատ քաջարի զինւոր մըն էր. «Կանանչ Ամրութեանց» ասջն, ան վեց անգամ յարձակման առաջնորդեց թրքական բերդի մը դէմ իր զօրագունդը, որ տաճնըչորս հոգի մնաց յարձակումէն ետք, երկու հարիւրէն. Երկու անգամ վիրաւորուած, մերժեց ան պարպել իր դիրքը: Զինւորները կը պաշտէին զայն և կ'աղօթէին Առառնելոյ անոր համար:

«Բայց ա'ն հրամայած էր... իր Լենոչքան հրամայած էր զայն իրենք.

Եւ ինք մօր մը պէս, դայեակի մը պէս կը խնամէր այս վախկառը, այս մեղկ այս ամուլ իշամեղուն, Վիշնիաքովը. Բացօթեայ զօրակալանին մէջ, անձրևին տակ, ցեխին մէջ, ան կը փաթթէր զայն իր թիկնոցով. Անոր կը փօխարինէր պեղումի աշխատանքներուն մէջ, մինչ միւսը անգործ կը թափառէր կամ քարդախաղ կը խաղար իր կալանին մէջ. Դիշերը, անոր տեղ պահակ կը շրջէր, և սիկա, սիրելի՛ս, այնպիսի ժամանակ մը, երբ պաշը պօզուքները կը մորթէին մեր յտուաջապահ պահակները այնքան խաղաղօրէն որքան եարաւալավի գեղջկուհին կաղամբի կաթերը կը կարէ իր բանջարանոցին մէջ, Այս պատճառավ, որչափ ալ ախուր ըլլալ խոստովանիլը, ուրախանք մենք ամենք, երբ իմացանք

որ Վիշնիաքով բծաւոր տենդէն մեռած է հիւանդանոցին մէջ...

— Իսկ կիները, մեծ հալրիկ, հանդիպա՞ծ էք երբեք այնպիսիներու, որոնք անկեղծօրէն սիրեն.

— Արդարէ, Վերոչքա, Պիտի ըսեմ նոյնիսկ որ սիրոյ մէջ, գրեթէ ամէն կին կարող է ամենաբարձր հերառութեան հասնիլ. Մտածէ ուրեմն. ան կը համբուրէ, կը գրկէ, անձնատուր կ'ըլլայ, և ահա անիկա յայր որդէն. Սիրող կնոջ մը համար, ոէրը կը պարփակէ կեանքի բովանդակ իմաստը, բովանդակ ահեղերքը: Յանցանքը իրը չէ, եթէ յարդկալին սէրը գձուձ ձկեր առած է և պզահկցած է մինչև հանգստաւէտութիւն մը, ժամանց մը դառնալու համար. Յանցաւորները յյր մարդերն են, որոնք քսան տարեկանին բթացած են որդէն, — յարմինով և հոգիով նապատակ—անկարող զօրաւոր բաղձանքներու, հերսուական գործերու, և սիրոյ առջն գուրգուրանքի և պաշաամունքի. Կը կործեն թէ յարութը գոյութիւն ունէր նախապէս. գոնէ երազներուն մէջ մարգկութեան լաւագոյն միտքերուն և լաւագոյն հոգիներուն. — բանասեղծ, վիպագիր, նկարիչ, երաժիշտ: Կը կորդուի վերջերս «Կրիեյի Ասպետին եւ Մանոն Լեսգոյի պատմութիւնը»... Արդ, հաւատո՛, եթէ կ'ուզես, որցունք թափեցի: Ուրեմն, սիրելիս, ըսէ ինձ անկեղծօրէն, որտին խօրը, ամէն կին նման սէր մը չ'երազե՛ր, — միուկ ու թաքսւն սէր մը, պատրաստ՝ բոլոր ներւմներուն ու բոլոր անձուիրութիւններուն:

— Անտարտկոյս, անտարտկոյս մեծ հայ-

բիկ:

— Եւ եթէ այդ սէրը չգտնեն, կիները
վրէժ կը լուծեն: Ասկէ երեսուն տարի ետք, —
ես չպիտի ըլլամտյլես, բայց թերեւս դուն պիտի
տեսնես Վերոշքա, և պիտի յիշես մարդարէու-
թիւն: — առկէ երեսուն տարի ետք, կիները
աշխարհի մէջ պիտի վաւելեն անլուր իշխա-
նութիւն մը, Անոնք պիտի հագուին հնդիկ
կուռքերու նման, Անոնք մեզի՝ ալր մարդե-
րուս հետ պիտի վարուին, ինչպէս արհամար-
հելիներու, ստրուկ գերիներուն հետ: Անոնց
խելքին փչածը, անոնց ամենաարտառոց քմա-
հաճու, քները մեզ համար պիտի ըլլան հրամա-
յական պարտադրութիւններ: Եւ այս բռորը
անոր համար որ, ամբողջ սերունդներու ըն-
թացքին, մենք չգիտցանք խոնարհիլ ջերմե-
ռանդօրէն սիրու առջեւ: Ասիկա իր վրիժառու-
թիւնը պիտի ըլլայ: Դեւն գիտես օրէնքը: —
ազդեցութեան ուժը հաւասար է հակազդեցու-
թեան ուժին:

Քանի մը վայրկեան լոռութենէ ետք, Ա-
նոսով յանկարծակի հարցափորձեց.

— Հսէ ինձ, Վե... , եթէ չես գժկամա-
կիր. թէ ինչ է հեռազրողի ալդ պատմութիւ-
նը, զոր պատմեց մեզ այս իրիկուն իշխան
վասիլիի: Ի՞նչ կոյ մէջը ճշմարիտ և հնարովի,
ինչպէս իր ոռվարութիւնն է:

— Ասիկա ձեզ կը հետաքրքրէ՝ իսկապէս,
մեծ հայրիկ:

— Եթէ կ'ուզես, եթէ կ'ուզես, Վերա-
եթէ քեզ համար անհաճու է ատ ...

— Օ՛հ, բնու՛ւ, Բացտարեմ ձեզ:

Եւ զօրավարին պատմեց ան սիրարկածին
բոլոր մանրամասնութիւնները:

Իր ամուսնութենէն երկու տարի առաջ,
անմիտ մը սկսած էր իր սէրովը հետապնդել
զինքը, Ան զայն երբեք տեսած չէր և հիմակ
ալ կ'անգիտար դեռ անունը: Ան գոհա-
ցած էր իրեն գրելով, իր նամակները ստո-
րագրելով Կ. Ս. Փ. սկզբնատառերով: Անգամ
մը միայն խոստովանած էր թէ համեստ պե-
տական պաշտօնի մը տէր է — բայց առանց
ամենափոքր ակնարկութեան հեռագրի մասին:
Կը թուէր թէ շարունակ կը հետեւէր Վերայի
հետքերուն, որովհետեւ իր տօմսերը ճշգրտօրէն
կը յիշատակէին այն հաւաքոյթները, ուր ան
գտնուած էր և այն արդուզարդը զոր կրած էր
հօն: Իր նամակները, նախ, թէւ միշտ պար-
կեշտ, սակայն սամիկ և յորդ նկարագիր մը
կը յայտնէին: «Բայց, եզրակացուց Վերա,
այն օրէն ի վեր որ գրաւոր կերպով խնդրեցի
անկէ (միայն, մեծ հայրիկ, բայ մը չըսես
այս մասին, ոչ ոք գիտէ) այլէս չնեղել զիս-
իր սիրոյին զեղումներով, իր տարփանքի յա-
սին բառ մը չըսեր և խիստ հազուագէպօրէն
կը գրէ ինձ: — Զատիկին, Նոր Տարիին և իմ
առնախմբութեան»:

Վերջացնելով իշխանուհի Վերա խօսեցաւ
— յն նուէրին համար, զոր իր թաքուն հիացո-
ղը զրկած էր իրեն և գրեթէ բռու առ բռու
հազորդեց զօրովարին, յարակից տարօրինակ
նամակին պարունակութիւնը:

— Ա...յո, ըստ զօրովարը բռուերը եր-

կարելով . Թերեւ անբնականոն մէկն է , մտա-
գար մը . . . բայց , ո՞վ գիտէ , Թերեւ նաև
կեանքիդ ճամբուն վրայ հանդիպած ըլլաս այն
ոէրին՝ որու մասին կ'երազեն կիները և որուն ,
այսուհետեւ , անկարող են մարդիկ . . . Բայց
լոպաերներու գուը կը աեսնեմ դէպի մեզ :
Անշուշտ իմ կառքս է :

Նոյն պահուն , իրենց ետին թնդաց փողի
մը սուր բառաչը . և ասերիլինի շատուցիչ
լոյսը լուսաւորեց անուանեաքերով փորուած
ճամբան :

— Անոչքա , գոչեց կիւսթաւ իվանսվիչ ,
ել նոտէ . . . Բերի գոյքերդ . . . Զերդ վաեմաւ-
թիւն , կը թոյլատրէ՞ք որ ձեզ վերադարձնեմ .

— Ա՞հ , ոչ , շնորհակալ եմ , սիրելիս , պա-
տասխանեց զօրավարը : Ի՞նչ հաճայք կ'առնէք
այս անիծեալ մեքենայէն որ կը տնցէ և կը
հստի միայն : Մնաք բարով . Վերոչքա : Այժմ ,
յցելութիւններս ուելի յաճախ պիտի ըլլան ,
ըստ ան համբուրելով Վերայի ճակատն ու
ձեռքերը :

Բոլորն ալ հրաժեշտ տաին : Ֆրիէսէ Վերա
նիկոլայիէ վնան վերադարձուց մինչև իր վիլ-
լոյին գլխաւոր գուը , և յանկարծական դար-
ձով մը , իր կառքը , հեւասպառ և մոնչուն ,
անհետաւ գիշերին մէջ .

IX

Դշխանուհի Վերա , անհաճոյ նախազգա-
ցումով մը խռոված , բարձրացաւ դարաւանդի
աստիճաններէն և իր տունը յատաւ : Ան հե-
ռուէն լսած էր իր նիկոլա եղբօր սուր ճալնը
և նշմորած էր իսկոյն անսր բարձր և չոր
գիմաստուերը , որ արագօրէն կը քալէր վեր
վար : Խաղասեղանին առջև նստած , Վասիլիի
կվովիչ խռնարհած էր կարճ կտրուած և փայ-
լուն մազերով իր խոշոր գլուխը և կաւիճով
գիծեր կը քաշէր կանանչ կերպասին վրայ :

— Երկար տաենէ ի վեր կը պնդեմ , կ'ը-
սէր նիկոլա զայրացած շեշտով մը և իր ոջ
ձեռքով անտեսանելի բեռ մը գետին նետելու
շարժուձևն ընելով , երկար տաենէ ի վեր կը
պնդեմ , որ միանգամ ընդմիշտ վերջ արուի
այս անմիտ նամակներուն . Զեր ամօւսնութե-
նէն տռաջ , ձեզ չե՞մ մեղագրած , Վերան և
քեզ , որ կը զուարճանայիք անով մանուկներու
նման , և միայն ծիծաղելի կողմը կը տեսնէիք
անոր . . . բայց ահա Վերան , ճիշդ ատենին ե-
կաւ . . . Վերոչքա , քու փախուկիդ մասին կը
խօսինք , Փ . Փ . Փ . իդ մասին . Այս թղթակ-
ցութիւնը ժպիրն և հասարակ կը գտնեմ ես :

— Թղթակցութիւն երբեք չէ եղած , ընդ-
միջեց սառնօրէն Շէին : Միայն , ան է որ կը
դրէ :

Վերա կորմրեցաւ և նստաւ մեծ լստա-

նենիի մը շուքին տակ դրուած բազմոցի մը
վրայ:

— Ներողութիւն գործածած բացատրու-
թեան համար, յարեց Նիկոլա Նիկոլայիէվիչ
գետին նետելով անտեսանելի ծանր առարկա,
մը, օրպէս թէ սրաէն փրժնելով զայն.

— Զեմ գիտեր թէ ինչո՞ւ զայն իմ Փ. Փ.
Ժ.էս կը կաչես սպրզեցուց Վերա, քաջալեր-
ուած իր ամուսինին կողմէ իրեն եղած օժան-
դակութենէն. Այնքան քուկդ է, որքան ի-
մինս...

— Լաւ, անգամ մըն ալ ներողութիւն.
Եթ կործեմ միայն թէ իր անհեթեթեւթիւնները
պէտք է դադրին, մի անգամ ընդ մրշտ, իմ
կարծիքովս խնդիրը այնպիսի կէտի մը հասած
է, ուր թոյլատրելի չէ կատակել և զուտր-
ճալի ծողբանկարներ գծել... Մնաց որ, այն
բանը որ հոգ կ'ընեմ և զիս կը վրդովէ այս
պատմութեան մէջ, Վերայի և քու լաւ համ-
բաւն է, Վասիլիի Լվովիչ:

— Ո՛հ, Քոլիա, ինձ կը թուի թէ կը չ-
փազանցես դուն:

— Կրնայ ըլլալ... Սոկայն զէշ կացու-
թեան մը մատնուելու վասնգին կ'երթոք.

— Զեմ գիտեր իսկապէս թէ ի՞նչպէս:

— Ենթադրէ որ մենք պահէինք այս ա.
հուսր պարանջանը — Նիկոլա վերցուց կար-
միր գոհարատուփը և արհամարհանքով անդին
մղեց — այս անճռանի զարդը որ փոփի մը կնո-
ջը վայել է, և կու ձեռքէ հանէինք զայն,
օրինակի համար, Տաշայի տուզվ. այն տաեն
Փ. Փ. Ժ. Կրնայ պարծենալ իր բարեկամնե-

րուն և ընկերներուն քով թէ իշխանու կի Վե-
րա Նիկոլայիէվս Շէին կ'ընդունի իր նուեր-
ները, և ատով իսկ կը կարծէ արտօնուած
ըլլալ իր շահատակութիւնները շարունակելու
համար: Վաղը կը դրէս տղամանգեայ մատա-
նի մը, հետեւեալ օրը յարգարաեայ մանեսկ
մը — և ի վերջու, զայն ամբաստանուած պիտի
տեսնենք կեղծարարութեամբ կամ խորումնե-
րով և պարտաւորուած պիտի ըլլանք դատա-
վարութեան ներկայանալ իբրև վկայ... Հա-
ճելի՛ հեռանկար...

— Ո՛չ, ո՛չ, պէտք է անպատճառ ետ
դրկել ապարանջանը, գոչեց Վասիլիի Լվովիչ:

— Անշուշտ, հաւանեցաւ Վերա, և նոյն-
իսկ օրքան կարելի է շուազվ: Բայց ի՞նչպէս
ընել: Զենք գիտեր ոչ իր անունը, ոչ ալ հաս-
ցէն.

— Ոչինչ բան է ադ, ըստու արհամարհան-
քով Նիկոլա Նիկոլայիէվիչ, Գիտենք իր սկզբ-
նաւառերը, Փ. Փ. Ժ. անանկ չէ, Վերա.

— Կ. Ս. Ժ.

— Լաւ, Ասկէ զատ գիտենք թէ կառա-
վարական պաշտօնեայ է: Ասիկա լիովին կը
բաւէ, Վաղուընէ սկսած, կը փնտում զայն
տարեգիրքին մէջ: Եթէ պատահի որ, անոր
մէջ չգտնեմ այս սկզբնաւառերուն համապա-
տասխանող պաշտօնեայի մը անունը, գաղանի
ոստիկան մը կը կանչեմ և հրահանգ կուտած
որ անմիջական փնտառուքներ ընէ, բան մը
զոր այդ անձին ձեռքով գրուած այս նամակը
պիտի գիւրացնէ: Մէկ խօսքով, Վաղը ժամը
երկուքին նշգրաօքէն պիտի զիանամ այս ան-

ձին անունն ու հասցէն և նոյնիսկ այն ժո-
մը, երբ կրնանք զոյն իր տունը գտնել, Այն
ատեն, եթէ գոհ չըլլանք իրեն վերագարձնե-
լով իր գանձը, միջացներ ձեռք կ'առնենք,
որպէսզի իր գոյութիւնը այլևս երրեք չյիշե-
ցնէ մեզ:

— Ի՞նչ ընել կը մատղես, հարցուց իշ-
խան Վասիլիի.

— Կ'երթամ կտավարիչին և կը խնդրեմ
ո՛ր . . .

— Ահ, ոչ, ի սէր Աստծոյ, ոչ կտավար-
ուիչին: Գիտես թէ մեր յարաբերութիւնները
լարուած են . . . Ասիկա լաւագոյն միջացը պի-
տի ըլլար մեզ ծիծաղելի գարձնելու:

— Այն ատեն, կը դիմեմ ոստիկանական
գնդապետին. ակումբի ընկեր մըն է: Թող
կանչէ այս Ռոմէոն և թող սասակօրէն յան-
դիմանէ զայն, մտավը սպառնոլով անոր.
գիտե՛ իր շարժուձեր: Իր ցուցամատովը կը
դպչի իր յանդիմանել ուզած անձին քիթին,
և, մինչ ձեռքը անշարժ կը պահէ, կը շարժէ
իր մասը գոչելով. «Այս բանը, Պարսն, երբեք
չեմ թուլառեր»:

— Ո՛ւհ, այդ ստիկաններուն դիմելը,
ըստ Վերա, դէմքը խօժանելով:

— Վերա իրաւունք ունի, հաստատեց իշ-
խանը: Լաւագոյն է ոչ մէկ օտար խառնել
գործին: Զգուշանանք բարբանջանքներէ: Դուն
գիտես մեր քաղաքի բարքերը. մարդիկ կ'ապ-
րին հան ինչպէս ապակեալ շիշերու մէջ . . . ե-
անձամբ պիտի երթամ գանեմ այս . . . երիտ-
ուրդը . . . որ կընալ, վերջ ի վերջոյ, արդէն

իսկ վաթսունամեա, ըլլալ: Անոր պիտի յանձ-
նեմ ապարանջանը և աղէկ մը պիտի լուամ
զայն . . .

— Այդ պարագալին, ընդմիջեց յանկարծ,
Նիկոլա Նիկոլայիէվիչ, ես քեզի պիտի ընկերա-
նամ: Դուն շատ կակուղ ես, ինձի ձգէ անոր
հետ խօսելու հոգը . . . Եւ հիմակ, բարեկամ-
ներս, աւելցուց ան ժամացոյցը գրպանէն հա-
նելով և որագ տկնարկ մը ձգելով վրան, նե-
րեցէք որ հետանամ ես: Հազիւ կրնամ սաքի
կենալ և դեռ երկութղթածրար ունիմ պրպը-
տելիք:

— Չեմ գիտեր ինչո՞ւ, բայց այս թշուառ
մարդը գութո կը շարժէ, ըստ Վերա, քանի
մը վայրկեան վարանելէ ետք:

— Բոլոր վին անտեղի գթութիւն, յարեց
Նիկոլա կծու կերպով, ետին դառնալով գառն
մօտ: Եթէ մեր շրջանակէն մէկը նման արտա-
ռոցութիւն մը թոյլ տար իրեն, իշխան Վա-
սիլիի անմիջապէս մենաժարախ պիտի հրաւիրէր
զայն, կամ, եթէ ան չընէր, ես պիտի ընէի:
իսկ, անթեալին մէջ, զայն պարզապէս ծեծել
կուտայի: Վասիլիի Լվովիչ, վաղը ինձի սպա-
սէ քու գրասենեակդ, ես քեզ պիտի հեռա-
ձայնեմ:

X

բով, մաւկերու, կատուներու, քարիւղի և
լուսքի գէշ հոտ մը կը տարածէր, նոխ քան
վեցերորդ յարկը բարձրանալը, իշխան Վասի-
լիկ Լվավիչ կտնդ առաւ:

— Սպասէ քիչ մը, ըստւ ան իր աներձա-
գին, թող որ չունչ առնեմ: Ա՛հ, Քոլիս, ա-
ռելի լու պիտի ըլլար եթէ ետ կենայինք . . .

Երկու աստիճան ալ բարձրացան: Սան-
դիմագլուխը այնքան մութ էր, որ Նիկոլա Նի-
կոլայիկիչ հարկադրուեցաւ երկու լուցկի
վառել յարկաբաժինին թիւը կարենալ գտնելէ
առաջ:

Զանգակի հարսւածէն դուրս վազեց գորշ
ոչքերով և մազերով խոշոր կնիկ մը, որ տկ-
նոց կը կըէր և թեթևակի կորաքամակ էր,
անշուշտ, որեւէ հիւանդութեան մը պատճա-
ռով:

— Պ. Ժոլթքով առւնն է, հարցուց Նի-
կոլա Նիկոլայիկիչիչ.

Դուռը կիսաբաց պահելով, կինը կտօկա-
ծոտ և մտահոգիչ տկնարկներ կը պատցնէր
այցելուներէն մէկէն միւսին վրայ, Ապահով-
ուած անշուշտ անոնց վայելուչ հագուստէն,
դուռը բանալով ըստւ:

— Այո՛, պարսններ, ձախին առաջին
դուռը.

Պուլթ թուկանսվաքիի երեք կարճ և
կարուկ հարսւածներ առաւ, որոնց ներսէն
պատասխանեց թեթև աղմուկ մը, Անգամ մըն
—ւ զարկաւ.

— Մաէ՞ք, ըստւ ներսէն տկար ձայն մը.

Սենեակը խիստ ցած էր բոյց շատ երկար

և շատ լայն, գրեթէ քառակօւսի: Երկու կլոր
պատուհաններ, իսկական ծակեր, հազիւ կը
լուսաւորէին զայն: և սակայն, ան կը յիշե-
ցնէր բեռնատար նոււս մը մեծ սենեակը:
Պատօւարի մը երկայնքին զրուած էր նեղ
անկողին մը, որուն դէմը կը գտնուէր մեծ ու
լայն բազմոց մը, ծածկուած՝ շքեղ տյլ մաշտե
արեելեան գորգով մը, մէջ տեղը կար սեղան
մը, ծածկուած՝ բազմագունակ փոքր-ուսւա-
կան ծածկոցով մը.

Այցելուները չնշմարեցին նախ վարձակա-
լին դէմքը. ան կանակը լոյսին գարձուցած էր
և, իր յուզումին մէջ, մեքենաբար կը շփէր
իր ձեռքերը. երկարահասակ նիհար մէկն էր
մետաքսեայ երկար մազերով:

— Պարօն Ժոլթքով, այնպէս չէ՞, հար-
ցուց Նիկոլա Նիկոլայիկիչիչ գոազութեամբ մը.

— Ժոլթքով, այո՛: Հրամմեցէք: Ուրախ
եմ պարօններ: Ձեռքը երկարած, երկու քայլ
առաւ թուկանովաքիի ուղղութեամբ: Բայց,
որսվիեակ անիկ— չէր նշմարեր շաբժուձեր,
Նիկոլա Նիկոլայիկիչ Շէինի գարձաւ.

— Ըսի քեզ թէ օխալած չենք:

Ժոլթքովի ջղային մատները սահեցան իր
կարճ գորշ վեստօնին երկայնքը, կոճկելով և
քակելով զայն յաջորդաբար: Ի վերջու, ան
ցոյց տուաւ բազմոցը և, ձախաւեր կերպով
բարեելով, կարծես տկամայ սա բասերը ար-
տասանեց.

— Եթէ կը հաճիք, նստեցէք:

Այժմ, ամբողջովին կը տեսնէին իր կու-
սական նուրբը դէմքը, համակ տժգոյն, կո-

պոյտ աչքերով և շեշտուած փոսիկով կզակով
մը : Մօտ երեսուն-երեսունհինգ տարեկան ըլ-
լալու էր :

— Շնորհակալ եմ, ըստ բարեմտօրէն
իշխան Շէին, խիստ ուշադիր կերպով քննելով
զայն .

— Շնորհակալութիւն, պատասխանեց չոր
կերպով Նիկոլա Նիկոլայիէ վկա : Երկուքն ալ
ուաքի վրայ մնացին . — Երկու խօսք միայն
ունինք ըսելու ձեզ . Պարոնը իշխան Վասիլիի
Լվավիչ Շէինն է, գաւառական ազնուակա-
նութեան պետք : Ես իր աներձագն եմ, Միրզա
Պուլաթ Թուկանովսքիի, Փախ-դատախազ : Այն
խնդիրը որու մասին պատիւը պիտի ունենանք
խօսակցելու, երկուքիս ալ կը վերաբերի .
իշխանին և ինծի, կամ աւելի իշխանուեր
քրոջու :

Ժոլթքով, բոլորովին շփոթահար, մէկէն
բազմոցին վրայ ինկաւ և պրկօւած շրթունք-
ներով կակազեց . «Հաճեցէք նոտիլ, պարոն-
ներ» : Բայց, անշուշտ յիշելով իր նախորդ
ապարդիւն առաջարկը, ուաքի ելաւ ընդուա,
դէպի պատուհան վազեց մազերը քաշելով և
վերադարձաւ իր մեկնակէտը : Եւ, դարձեալ,
իր դողդացող ձեռքերը շարժեցան, խաղալով
իր կոճակներուն հետ, քաշկատելով իր շեկո-
րակ պեխերը, քերելով իր դէմքը :

— Զեր տրամադրութեան տակն եմ, ձերդ
վսեմութիւն, ըստ ան խօսւլ ձայնով մը, ա-
ղաջառոր նախուածքներ ձգելով Վասիլիի Լվա-
վիչի :

Բայց Շէին ոչ մէկ բառ ըստ, Նիկոլա

Նիկոլայիէ վիչ սկսաւ յարձակողականը :

— Նախ և առաջ, թոյլ տուեք որ ձեզի
վերադարձնենք այս առարկան, սկսաւ ան, իբ-
դրապանէն հանելով կարմիր գոհարատուփը,
զոր իննամօվ սեղանին վրայ գրաւ : Անշուշտ
պատիւ կը բերէ ան ձեր ճաշակին, բայց մենք
պարտաւոր ենք խնդրել ձեզմէ այլես չկրկնել
այս կարգի անակնկալները .

— Ներեցէք ինձ : Ես չեմ անգիտանար որ
խիստ յանցաւոր եմ, մրմնջեց ժոլթքով, կար-
մբելով և աչքերը տախտակամածին յառելով:
Թոյլ կուտայի՞ք ինձ արդեօք ձեզի թէյ հրամ-
ցնել .

— Կը տեսնէ՞ք, Պարոն ժոլթքով, շա-
րունակեց Նիկոլայիէ վիչ, ձևացնելով
թէ չէ լսած ժոլթքովի վերջին խօսքերը, շատ
գոհ եմ որ ձեր մէջ կը գանեմ պատուական
մարդ մը, նենրլմէն մը, կարող՝ կէս-բերտն
ըսուած բառերէն հասկնալու : Կը կարծեմ թէ
մենք շաւտով պիտի հասկնանք զիրար : Եթէ
չեմ ոխալիր, ահա եօթը ութը տարի է որ
գաւք յարատե կերպով կը հետապնդէք իշխա-
նուհի Վերա Նիկոլայիէ վկան :

— Այս՝, պատասխանեց մեղմօրէն ժոլթ-
քով, արտեանսունքները խօնարհեցնելով :

— Եւ մինչե այժմ, մենք ոչ մէկ միջոց
ձեռք առինք ձեզի դէմ, թէկ, ընդունեցէք
որ, կրնայինք և պէտք է ըրած ըլլայինք:
Ճիշդ չէ :

— Այս՝ :

— Լու : Բայց ձեր վերջին արտասոցու-
թիւնը, — այս կարկեհանէ ապարանջանի ու-

Դարկումը — սպառեց մեր հայրերութիւնը։ Ձեզմէ չեմ ծածկեր թէ մեր առաջին գաղափարը եղաւ իշխանութեանց դիմել, բայց գոհ եմ որ այդ բանը չըրինք, որովհետեւ, կը կրկնեմ, ձեր մէջ ընդնշմարեցի իսկոյն պատառոր մարդ մը։

— Ներողութիւն։ Առ ի՞նչ էր ըսիք, հարցուց մէկն ժողովով, բարձրածայն ծիծաղելով։ Դուք կ'ուզէիք իշխանութեանց դիմել . . . Այսպէս է որ ըսիք։

Դրպանէն սիկարէթի տռփ մը հանեց և լուցկի, նստաւ հանգիստ կերպով բազմացին մէկ անկիւնը և սկսաւ ծխել։

— Այսպէս ուրեմն, դուք կ'ըսէիք թէ գաղափարն ունեցած էիք նախ իշխանութեանց դիմել։ Տէր իշխան, կը ներէք որ նստած մնայ, ըստ ան Շէինի ուղղելով խօսքը։ Եւ յետո՞յ։

Իշխանը սեղանին մէկ աթոռին մօտեցաւ և նստաւ։ Աւքէ չէր հեռացներ ոյս ատրօրինակ անձին գէմքը և զայն կը զիտէր խորունկ ապշութեամբ մը և լուրջ հետաքրքրութեամբ մը։

— Կը աեսնէք, սիրելիս, մենք կրնանք միշտ, եթէ պէտք ըլլայ, մեր առաջին գաղափարին վերադառնալ, շարունակեց նիկոլա Նիկոլայիէվիչ, թեթև լրբութեան շեշտավ մը։ Սպրդի օտար ընտանիքի մը մէջ . . .

— Ներողութիւն որ կ'ընդհատեմ ձեզ . . .

— Ո՛չ, ներեթէք, թոյլ առւէք որ խօսիմ, չչեց գրեթէ դատախազը։

— Ինչպէս որ կ'ուզէք։ Խօսեցէք, Մտիկ

կ'ընեմ։ Բայց քանի մը բառ ունիմ ըսելիք իշխան Վասիլիի Լվովիչի։

Եւ առանց այլեւ ուշադրութիւն դարձնելու թուկանովսքիի, ըստւ։

— Ահա հասաւ իմ կեանքիս ամէնէն աստանագին վայրկեանը։ Հարկ է որ, աէր իշխան, ձեզի խօսիմ, աշխարհային ամէն պայմանագրութիւններէ ազատ կերպով, թոյլ կ'ուտասք։

— Մտիկ կ'ընեմ. — Ահ, լոէ գուն, սիրելիս, ըստւ Շէին նշանակելով թուկանովսքիի զայրացած մէկ շարժուձեր. — Խօսեցէք . . . Քանի մը երկվայրկեան, ժողով, որպէս թէ խեղդուէր, լիտրերան շնչեց օդը և յանկարծ կարծես գահավէժէ մը վար նետուեցաւ. Կը խօսէր ծնօտներով. իր շրթունքները մտհուան տժգունութիւնը և անշարժութիւնը ունէին։

— Ինձ համար գժնդակ է արտասանել այս նախադասութիւնը և ձեզի ըաել թէ՝ կը սիրեմ ձեր կինը։ Եւ սակայն թաքուն և տնյոյս սիրոյ մը եօթը աարիները ինծի իրաւունք կուտան այդ մասին, կ'ընդունիմ թէ անմտութիւնը գործած եմ ծիծաղելի նամակներ դըրկելու վերա Նիկոլայիէվսայի, երբ ան դեռ գետափ աղջիկ էր, և անսնց պատասխանին սպասելու։ Կը խօստովանիմ թէ ապարանջանին սւղարկումը ա'լ աւելի մեծ անմտութիւն մը եղաւ . . . բայց . . . ես ձեր աչքերուն մէջը կը նայիմ և կը զգամ թէ պիտի հասկնաք զիս . . . զիտեմ թէ ես երբեք պիտի չունենամ ուժը այլեւ չօիրելու զայն։

Հսէք ինծի, աէր իշխան, ենթադրելով որ

այս զգացումը անհաճոյ է ձեղ, ի՞նչպէս պիտի
կրնայիք ընաջնջել զայն իմ սրտէս։ Զիս ուրիշ
քաղաք մը վտարել տալով, ինչպէս ըստ քիչ
առաջ Նիկոլա Նիկոլայիէվիչ։ Բայց, հոն ալ,
ճիշդ այստեղի պէս, պիտի չօհրէի՝ Վերա Նի-
կոլայիէվան, Զիս բանտարկե՛լ տալով, Բայց
հոն ալ կրնած անոր յիշեցնել իմ գոյութիւնս։
Կայ միայն, ուրեմն, մէկ միջոց մը։ — մա-
էր . . . և եթէ կ'ուզէք, կ'ընդունիմ զայն, ինչ
ձեռվ ալ ըլլայ ան։

— Փխանակ լրջօրէն խօսելու, մենք մե-
լօտրամի մէջ կ'իյնանք, ընդմիջեց Նիկոլա
Նիկոլայիէվա գլխարկը գնելով։ Խնդիրը շատ
պարզ է։ կամ վերջնականօրէն պիտի դադրիք
տաղտկացնելէ իշխանուհի Վերա Նիկոլայիէվ-
նան, կամ մենք ձեռք պիտի առնենք այն
միջոցները զոր՝ կ'ընձեռեն մեզ մեր կացու-
թիւնը, մեր յարաբերութիւնները ևայլն . . .

Բայց ժոլթքով, հակառակ որ շտա լաւ
լսած էր զայն, ակնարկ մը իսկ չձգեց թու-
կանովաքի վրայ, և խօսքն ուղղելով իշխան
Վասիլիի Լվավիչի .

— Կը թոյլարէք որ քառորդ ժամ մը
բացակայիմ, հարցուց ան։ Զեմ պահեր մտադ-
րութիւնս թէ պիտի հեռածայնեմ իշխանուհի
Վերա Նիկոլայիէվայի։ Վատահ եղէք որ պի-
տի ըսեմ ձեզ մեր խօսեկցութիւնը, ինչ որ ալ
ըլլայ ան։

— Դատէք, ըստ Շէին։

Երբ անոնք առանձինն մնացին, Նիկոլա
Նիկոլայիէվիչ անմիջապէս մեղադրանքներ
թափեց իր քեռայրին գլխուն.

— Այսպէս չէ որ պէտք է վարուիլ, ճշաց-
ան, աջ ձեռքովը անտեսանելի առարկայէ մը
ոզտաելու իր ընտանի շարժուձեւն ընելով։
Համաձայնած էինք որ ինծի պիտի ձգէիր խօ-
սակցութեան ընթացքը։ և սակայն, դուն
մէջը մտար և, հասկնալի է, յուզուեցար ու
թոյլ տուիր անոր որ ազատ ընթացք ուայ իր
զգացումներուն։ Մինչդեռ ես, խնդիրը կը վեր-
ջացնէի երկու բառով։

— Սպասէ, ըստ Վասիլիի Լվավիչ, իսկոյն
ամէն ինչ պիտի բացատրուի։ Իր դէմքէն կը
տեսնեմ թէ այս մարդը անկարող է խարել և
տել գիտակցաբար, իրականին մէջ, սիրելիս,
յանցոււ՞ր է սիրելուն համար, և կրնա՞նք իս-
կապէս նուաճել սիրոյ նման զգացում մը։ —
զգացում մը, որ դեռ երբեք ճշգրիտ մեկնաբան
մը չէ գտած։ — Քանի մը վալրկնան խօրհրդա-
ծելէ ետք, իշխանը աւելցուց։ Կը մեղքնամ
այս մարդուն, նոյնիսկ աւելին պիտի ըսեմ.
ինքզինքս կը զգամ բարուական խօրունկ ող-
բերգութեան մը ներկայութեան և քաջութիւ-
նը չունիմ դիմագրաւելու։

— «Անկապաշարի մը պէս կը արամաբա-
նես, մրմաց Նիկոլա Նիկոլայիէվիչ։

Տաօը վայրկեան ետք, ժոլթքով վերա-
դարձաւ։ Իր աշքերը կը փայլէին, կարծես թէ
ուռած ըլլային չթափուած արցունքներէ։
Նշմարելի էր որ ան յուցած էր աշխարհալին
բոլոր պայմանադրութիւնները և հոգ չէր ըներ
ոյլես նենրլմենի մը կեցուածքն ունենալու։
Իշխան Շէինի ջղային զգայնութիւնը իսկոյն
նշմարեց ոյս փոփոխութիւնը։

— Պարտու եմ, յայտարարեց ան, և
վաղուընէ իսկ այլես ոչ մէկ բառ պիտի լսէք
իմ մասիս, Ես մեռածի պէս եմ ձեզ համար:
Սակայն միայն մէկ պայմանով: Զեզի է որ
խօսքս կ'ուղղեմ, իշխան Վասիլիի Լվովիչ: Կը
աեսնէք, ամէն պարտգայի մէջ, ես պարտաւոր
եմ թողուլ քաղաքը, որովհետեւ պետութեան
պատկանող գույշուներ խորած եմ, Թոյլատ-
րեցէք ինձ վերջին նամակ մը գրել իշխանունի
Վերա Նիկոլայիէ վնայի:

— Ոչ: Պէտք է վերջ տալ մէկ հարսւա-
ծով: Ոչ մէկ նամակ, պոսաց Նիկոլա Նիկո-
լայիէ վիչ:

— Հաւ, Դրեցէք, հաւանեցաւ Շէին,

— Եւ այս է բոլորը, յարդորեց հանդի-
սաւորապէս Ժոլթքովը ժպանելով: Կը կրկնեմ,
այլես ոչ մէկ բառ պիտի լսէք իմ մասիս. և,
հասկնալի է, զիս երբեք պիտի չտեսնէք: Իշ-
խանունի Վերա Նիկոլայիէ վնա չուզեց նորնիսկ
խօսիլ ինծի հետ, Երբ անոր հարցուցի թէ
թոյլ կուտա՞ր ինծի հօռ մնալ, որպէսզի, եր-
բեմ, հեռուէն նշմարէի զինքը տանց իր ոչ-
քերուն երևնալու, ան ինձ պատասխանեց.
«Ա՛ս, եթէ գիտնոյիք թէ ի՞նչքան առղտկա-
ցած եմ այս պատմութենէն: Կը խնդրեմ ձեզ-
մէ վերջ տու անոր, որքան կարելի է շուտ»:
Հաւ, ես վերջ կուտամ անոր: Աւելի ի՞նչ
կրնամ ընել.

Իրիկունը, երբ Վասիլիի Լվովիչ իր վիւ-
լան հասաւ, պարտաւոր զգաց ինքզինքը իր
կնոջ պատմել Ժոլթքովի հետ իր ունեցած խօ-
սկութեան բոլոր մանրամասնութիւնները:

Թէւ խռոված, բայց Վերա ոչ զարմանք
և ոչ ու շփոթութիւն յայտնեց: Բայց, զիշե-
րը, երբ իր ոմաւոխնը անկողնին մէջ իր քովը
եկաւ, ըստ անոր պատին կողմը դառնալով.

— Թող զիս: Ես գիտեմ թէ այդ մարդը
պիտի սպաննէ ինքզինքը.

XI

Իշխանունի Վերա Նիկոլայիէ վնա երբեք
թերթ չէր կարգար, նախ, որովհետեւ իր ձեռ-
քը կ'աղաստէին անոնք, և յետոյ որովհետեւ
չէր կրնար հասկնալ այն լեզուն, զոր կը զրեն
այսօր անոնց մէջ:

Բայց բախտը ուզեց որ ան ճիշդ այդ օրը
թերթ մը բանայ և ոչքը իյնայ այն էջին ու
սիւնակին վրայ, ուր գրուած էր հետեւել
համաւածը.

«Խորհրդակոր ման մը. — Եթէկ իրիկուն
ժամը եօթին ատենները, Կ. Ա. Ժոլթքով ա-
նուն մէկը, պաշտօնեալ հաշուապահութեան
դիւտնին մէջ, անձնասպան եղած է: Հան-
գուցեալին կողմէ ձգուած նամակի մը համա-
ձայն, այս անձնասպանութեան դրդապատ-
ճառը կը թուի ըլլալ ի վնաս Պետութեան կա-
տարուած խորսումներ, Վկաներ հաստատեծ
ըլլով որ Ժոլթքով անձնասպան եղած էր,
դիաքննութիւն պիտի չկատարուի»:

Վերա սկսու մտածել.

«Ի՞շու համար արդեօք նախտաեսած էի
այս ողբերգական վախճանը։ Եւ ճշտիւ ի՞նչ
զգացում կ'առաջնորդէր այս դժբախտը։ —
Սէ՛ր թէ յիմարութիւն։

Ամբողջ օրը ան շրջեցաւ պարտէզն ու
այգին. իր խոռվքը, որ վայրկեանէ վայրկ-
եան կ'աճէր. թոյլ չէր տար անոր մէկ տեղ մը
մնալ. իր մատծումը չէր կրնար զատուիլ այս
անծանօթէն, զոր երբեք տեսած չէր և ան-
շուշա երբեք պիտի չտեսնէր այն ծիծաղելի-
կ. Ս. Ժ. Էն։ Եւ միտքը եկաւ Անսսովի խօս-
քերը.

«Ո՞վ գիտէ, թերես քու ճամբուդ վրայ
հանդիպած ես ճշմարիտ, ամենազօր Սիրոյ».

Ժամը վեցին, ցրուիչը եկաւ անցաւ. Այս
անգամ վերա Նիկոլայիէ վլա ճանչցաւ ժոլթ-
քովի գրութիւնը և, բանալով նոմակը, զգոց
որ կը համակուէր անսպասելի գորովանքով մը։

Ահա ինչ որ կ'ըսէր ժոլթքովի վերջին
նամակը.

«Յանցանքը իմ չէ. Վերա Նիկոլայիէ վ-
նա, եթէ Աստուած բարեկանած է ինձի շնոր-
հել ձեզի հանդէպ ունեցած իս սիրոյ դերա-
գոյն երանութիւնը։ Կեանքի մէջ ոչինչ կը
շահագրգոէ զիս. «Հ քաղաքականութիւն, «Հ
գիտութիւն, «Հ փիլիսոփայութիւն, ոչ ալ
մարդոց ապագայ, երջանկութեան հոգը. «
ոչինչ — բացի ձեզմէ. Գիտակցութիւնը ունի յ
թէ անկիւն մը կազմած եմ ձեր կեանքին
մէջ։ Եթէ կրնաք, ներեցէք ինձի։ Ընդհաւա-
կը մեկնիմ ես, այլևս չվերտղանուլու համար
և ոչ մէկ բան այլէս պիտի յիշենէ զի-
տիւնին։

Անհունօրէն երախտապարտ եմ ձեզ մի-
այն այն բանին համար որ գոյութիւն ունիք
դուք, ես հակակշիռի ենթարկեցի զգացում-
ներս. — ան հիւանդութիւն մը, մենամոլու-
թիւն մը չէ, իսկական Սէ՛ր է. ոէր մը՝ զոր
Աստուած շնորհած է ինձի անշուշտ, չեմ գի-
տեր ի՞նչ բորի գործիս իրր վարձատրութիւն։

Ի՞նչ կարեւորութիւն ունի, եթէ ես ծիծա-
ղելի դարձոյ ձեր աչքին, և ձեր եղբօր՝ Նի-
կոլա Նիկոլայիէ վիշի՝ ոչքին. Ես կ'երթամ,
յայտաբարելով խանդավառորէն. «Թող Սունը
ըլլայ ձեր անունը».

Ութը արի առաջ, ես ձեզ նշանացի
կրկէսի օթեակի մը մէջ և, առաջին իսկ երկ-
վայրկեանին, ըսի ես ինձի. Կը սիրեմ զայն.
որովհետեւ շշխարհի մէջ ոչ մէկ բան անոր
կը նյանի, որովհետեւ ոչ մէկ բան անկէ գե-
րազանց է, որովհետեւ ոչ մէկ անասուն, ոչ
մէկ տունկ, ոչ մէկ ասալ, ոչ մէկ մարդ-
կային արարած աւելի գեղեցիկ է և աւելի
քաղցր։ Երկրի բովանդակ զեղեցկութիւնը
կը թուէր ձեր մէջ յարմնացած ըլլալ. . . Ի՞նչ
կրնայի ընկել. Ուրիշ քաղցր մը փախչէի:
Բայց իմ սիրու պիտի չգողրէր ձեր քով
ըլլալէ, ձեր ոտքերուն տակ. իմ օրերուս իւ-
րաքանչիւր վայրկեանը ձեզմով լեցուած պի-
տի ըլլար, զէպի ձեզ պիտի թաշէին իմ բոլոր
մատենմներս. բոլոր երազներս. . . Հեշտալի
բանդագուշնք. . . կ'ամինայ և կը կարմրիմ
մտովի տպարտնջանի այդ անմիտ պատմու-
թենէն, և կ'երեւկայեմ ոյն տպաւորութիւնը
զոր առաջ բերոծ է ձեր հրաւիրեալներուն

Վրայ : Բայց սխալիւ ներելի է .

Տառը վայրկեանէն , այլէս գոյութիւն պիտի չունենամ : Կ'ուզեմ միայն անձամբ թղթատուն ձգել այս նամակը : Անշուշտ պիտի այրէք զայն : Եւ ես հիմակ վառեցի վառարանս և հօն կ'ալրեմ ինչ որ ունէի ամէնէն տւելի նուիրական . — Ճեր թաշկինակը (դուք զայն ձգած էիք Ազնուականութեան Ակումբին մէկ պարտհանդէսին մէջ և ես յափշտակեցի զայն) . այն առմունք որով կ'արգիւէիք ինձ ճեզի գրել . (Օ՛հ , քանի՛ համրայրներով ծածկած եմ զայն) . Նկարչական ցւցահանդէսի մը ցանկի տետրը , զոր մոռցաք օր մը աթոռի . մը վրայ . . . Վերջածաւ : Ամէն բան աչնչացուցի . . . և սակայն կը կարծեմ , և նոյնիսկ վատահ եմ թէ պիտի յիշէք զիս : Եթէ օր մը վերյիշէք զիս , այն ատեն . . . գիտեմ թէ երաժիշտ էք դուք : Որովհետեւ Պէթհովէնի քուարօրներուն է օր ամէնէն տւելի յաճախ ասիթն ունեցած եմ տեսնելու ճեզ . . . Եթէ ուրեմն յիշէք զիս օր մը , նուազեցէք կամ նուազել տօւէք Ի՞ տիեզ . թիւ 2 , օփ . 2 . Սօնաբը :

Զգիւեմ ինչպէս վերջացնել այս նամակը , Հոգիիս խորէն , շնորհակալ եմ ճեզ օր եղած էք կեանքիս միակ ուրախութիւնը , միակ միսիթարութիւնը , միակ մտածումը : Երջանիկ եղէք և թող ոչ մէկ հոգ չխոռավէ այսուհետեւ ճեր գեղեցիկ հօգին : Կը համբուրեմ Ճեր ճեզքը :

«Կ . Ս . Ժ .»

Աչքերը արթունքէն կորմիր և շրթները՝

ուռած , Վերա եկաւ գտաւ իր ամուսինը և ըստ , անոր ցոյց տալով նամակը .

— Չեմ ուզեր ոչինչ պահել քեզմէ . Կը զգամ որ ահուելի բան մը խուժեց մեր կետնքին մէջ , Նիկոլա Նիկոլայիէվիչ և գուն , անկասկած , պէտք եղածին պէս չէք վարուած :

Իշխան Շէին ուշադիր կերպով կարդաց նամակը . խնամով ծալլեց զայն , և , երկար լութենէ մը ետք , յայտարարեց .

— Չեմ կասկածիր այս դժբախտին ան կեղծութեանը , և մանաւանդ ինքզինքի Թոյչ չեմ ասր վերլուծել այն զգացումը , զոր չը զգար քեզի հանդէպ :

— Մեռած է , հարցուց Վերա :

— Այո՛ , մեռած է : Ըստ իս , ան կը սիրէր քեզ և երբեք խենդ չէր : Աչքէ չհետացուցի զայն և հանգիստ մը ուսումնասիրեցի իր դէմքին իւրաքանչիւր շարժումը , իւրաքանչիւր փսփօխութիւնը , Ան չէր կրնար ապրիւ առանց քեզ : Ես ինքզինքս կարծեցի ահօնիի մտհացու հիւանգութեան մը ներկայութեան և , նոյնիսկ , գուշակեցի գրեթէ մտհաւան ներկայութիւնը : Զգիտէի թէ ի՞նչ ընեի և ինչ զիրք բռնէի . . .

— Վասէնքա . ընդմիջեց Վերա . քեզ համար առժանելի՛ կ'ըլլար , Եթէ թոյլ ապիր այս մեռեալին այցելէի .

— Ոչ , ոչ , Վերա : Եւ նոյնիսկ քեզի պիտի ընկերանայի , եթէ Նիկոլան ամբողջ գործ խանգարած չըլլար : Կը վախնամ որ գէշ կ'ըլլամ :

III

Վերա Նիկոլայիկիվս կեցնել առւտ իր կառքը Լութերանսքայայէն երկու փողոց առաջ։ Ասանց մեծ դժուարութեան գոնելով Փոլթքովի բնակարանը, ընդունուեցաւ գորշագոյն աչքերով և արծաթեայ, ակնոցներով խոշոր Լեհուհին կողմէ, որ, ճիշդ նախորդ օրուան նման, հարցուց։

— Ի՞նչ կը փ-փ-քիք.

— Պորոն Ժոլթքով, մրմնջեց ան։

Անշաւշա անոր հագուստը, գլխարկը, ձեռնոցները և քիչ մը գոռոզ շեշտը մեծ տպաւութիւն մը ռասջ բերին, վարձատուին վրայ, որ իսկոյն խօսեկցութեան սկսաւ։

— Մոէք, աիկին, մաէք... ձախին առաջին գուաը... Այնքան շաւտ թողուց մեզ։ Այս խօրուայը, զարմանալի՛ գործ իսկապէս։ Գոնէ բառ մը ըստ ըլլար ինծի, այդ մասին, ինչպէս գիտէք, մարդ չի հարսաանար ամսւրիներու սենեակներ վարձու առլով։ Սակայն և այնպէս, կրնայի անոր փոխ առլ վեց կամ հօթը հազար բուպլի։ Եթէ դիտնայիք, փանի^{*)}, ինչ պատուական մէկն էր, Ութը առուան ընթացքին, որ իմ տունս բնակեցաւ, վարձակու մը չէի նկատեր զայն, այլ իրքն իւսեփական եղբայրու։

^{*)} Տիկին, լեհերէն.

Վերա ինքզինքը ձգեց նախասենեակին մէկ թոռին վրայ։

— Ես բարեկամուհի մըն էի ձեր վարձակալին, ըստ ան ընտրելով իր բառերը։ Պատմեցէք ինձ, խնդրեմ, իր կեանքի վերջին վայրկեանները։ Ի՞նչ ըրաւ, ի՞նչ ըստ։

— Փանի, երկու պարոններ եկան և երկարօրէն խօսեցան անոր հետ, յետու ըստ ինձ թէ իրեն առաջարկած են կալուածի վարիչի պաշտօն մը։ Յետոյ, փան եօժի^{*)} հեռաձայնին վազեց և անկէց վերադարձաւ բոլորովին ուրախ։ Երբ երկու այցելուները մեկնեցան, ան նամակ մը զբեց, զոր ինքն իսկ տարաւ առւփը ձգել։ Իր վերադարձէն քանի մը վայրկեան եացան եաք, մենք կոբծեցինք լոել մանկական հրացանի հարսւած մը, բայց ուշագրութիւն չդարձուցինք անոր։ Ժամը եօթին, թէ՛ առնելու սովորութիւնը ունէր. Լուքերիս, սպասուհիս, զնաց անոր գեւուը զարկաւ, բայց չպատասխանեց։ Մեր կոչերը տպարդիւն մնալով, հրելով բացինք դուռը... արդէն մեռած էր։

— Բան մը գիտէ՛ք ապարանջանի մասին։

— Ահ, ահ, այո՛, ապարանջանը, մոռու։ Ի՞նչպէս գիտէք ասիկա։ Նամակը գրելէ առաջ, եկաւ գտու զիս և հարցուց ինծի։ «Դուք կաթոլիկ էք, այնպէս չէ»։ — «Բայց այո՛», պատասխանեցի ես։ Այն տաեն, ըստ ինծի։

«Սիրուն սովորութիւն մը ունիք — սիկ»

^{*)} Պարոն Ժոլթքով.

իր սեփական բացառութիւնն է տիկին, ոի-
րուն սովորութիւն մը, — Կոյսին արձանէն
մատանիներ, մանեակներ, նուէրներ կտխելու
սովորութիւնը, ևաւ ուրեմն, խօսացէք ինձ
այս ապարանջանը կախել ձեր իկանայէն».

— Ես խօստացայ զայն:

— Կը թոյլատրէ՞ք որ տեսնեմ զայն.

— Ինչո՞ւ չէ, Փանի, ինչո՞ւ չէ, Առաջին
դուռը՝ ծախին, Կ'ուզէին պահ մը հերձումի
որահը տանիլ զայն, բայց իր եղբայրը որ-
տօնութիւն ձեռք բերաւ որ քրիստոնէաբար
թաղեն զայն։ Հրամմեցէք, Փանի, հրամմե-
ցէք։

Վերա հաւաքեց իր ուժերը և բացաւ դու-
ռը։ Սենեակին մէջ, ուր մեղբամոմէ երեք
մոմեր կը վառէին, խօւնկի հօտ մը կը ծածտ-
նէր։ Սեղանին վրայ, խոասրնակի դրուած, կը
փոռէր Ժոլթքով։ Իր գլուխը շատ ցած դիրքի
մը մէջ, Փաքրիկ խեղճ բարձի մը վրայ կը
հանգչէր, կարծես դիտամով հոն դրուած, այն
ստուգութեամբ թէ՛ դիտի չբազոքէր։
Իր փակ աչքերէն կը բխէր խոր լրջութիւն մը
և իր շրթներուն վրայ կը թափառէր խաղա-
ղաւէտ երանութեան մը ժափիաը, որպէս թէ,
մեկնումի պահուն, քաղցր և խորունկ գաղտ-
նիք մը իմացած ըլլար, բանտի՛ն իր երկրա-
յին բովանդակ կեանքին։ Վերա յիշեց թէ այս
հանդարտութեան միենայն արտայալաւթիւնը
հաստատած էր երկու մեծ մարտիրաներու։
Պուշքինի և Նաբոլէսնի դիմակներուն վրայ։

— Եթէ Կ'ուզէք, Փանի, ես կը քաշուիմ,
ըստ ծերուկ կինը իր ձայնին տալով զգուշո-

րէն մտերիմ եղանակ մը։

— Այս՝, այդպէս, ես ձեզ կը կանչեմ,
ըստ Վերա։

Երբ առանձին մնաց, ան կողմնակի փոք-
րիկ գրպանէ մը շքեղ կտրմիր վարդ մը հանեց,
զոր աջ ձեռքովը զետեղեց դիտակին կուրծքին
վրայ, ձախ ձեռքովը ալ բարձրացնելով անոր
գլուխը։ Այս պահուն, ան հասկցու թէ քովէն
անցած էր այն սիրոյն, որուն կ'երազեն բոլոր
կիները։ Ան մտաբերեց զօրավար Անօսօվի
գրեթէ մարգարէտան խօսքերը, տարամերժ,
յաւիտենական սիրոյ մասին։ Այն առեն, մէկ-
զի ընելով մեսեալին մազերը, ձեռքերուն
մէջ սեղմեց անոր քունքերը և երկարատե
բարեկամական համբայրով մը ողջագուրեց
անոր ճակատը, մահուան խօնաւ ցրտութեամ-
բը դրոշմուած։

Երբ ան դուրս ելաւ, վարձատու կինը
ըստ անոր այն սմբեղուկ շնչտովը, զոր կը
սիրեն լեհերը։

— Փանի, կը տեսնեմ որ ուրիշներուն
նման չէ որ եկած էք, պարզ հետաքրքրու-
թեան համար։ Մեռնելէ առաջ, Փան Ժոլթ-
քով ըստ ինձի։ — Եթէ ես մեռնիմ և տիկին
մը գայ ինձ այցելել, ըսէք անոր որ Պէթռո-
վինի գլուխ գործոցը, այսինքն... Սպասե-
ցէք, Փանի, նոյնիսկ արձանագրեց ան։ Նա-
յեցէք...

— Տեսնեմ, տեսնեմ... գոչեց Վերա, որ
յանկարծ սկսաւ հեծկլտալ։ Ներողութիւն կը
խնդրեմ, մահուան տպաւորութիւնը այնքան
ցժնդակ է ինձ համար, որ չեմ կրնար ինք-

զինք զապել.

Եւ ան կարդաց սա քանի մը բառերը, շատ ծանօթ ձեռքի մը կողմէ գրուած.

L. Van Beethoven. Sonate No 2. Op. 2.
Largo appassionato.

Վերա Նիկոլայիկվա առւն վերադառնատ ուշ և գոհ եղաւ որ հան չգտաւ ոչ իր ամսւափնը, «չ իր եղբայրը»:

Միւս կողմէ, ձեննի Շայթը կը սպասէր իրեն. յւլզուած՝ իր տեսածէն և լուծէն, Վերա անոր վիզը նետուեցաւ, և համբուրելով անոր գեղեցիկ ձեռքերը, պաղատեցաւ անոր.

— ձեննի', սիրելի՛ս, բան մը նուազէ ինձ: Յետոյ, պարտէզ փախաւ և հոն ինկաւ նոտարանի մը վրայ:

Ան գրեթէ վստահ էր թէ ձեննի պիտի նուազէր երկրորդ սօնաթի այն հատուածը, զոր խնդրած էր այս խեղճ մեռեալը, որ ժողովով ծիծաղելի անունը կը կրէր.

Արդարե, առաջին իսկ թրթանքներուն, ան ճանչցաւ այս խոր, այս արտասանվոր, այս միակ գլուխ գործոցը: Եւ իր հոգին կարծես երկուքի բաժնուեցաւ: Ան խորհեցաւ թէ մեծ սէր մը կորսնցուցած էր, մէկը այն սէրերէն, որոնք հազար տարին միայն մէկ անգամ կը կրկնուին, Յիշեց Անոսովի խօսքերը և ինքնիրեն հարթուց թէ ինչո՞ւ համար այս գժբախտը, իրեն ունկնդրել տալու համար — հակառակ իր կամքին — ընտրած էր Պէթհովէնի այս սօնաթը: Եւ իր գլխուն մէջ նախադասութիւններ կը կտզմուէին, որոնք

այնքան սերտօրէն կը ներգաշնակուէին երաժշառութեան հետ, և որոնք կը թուէին երգի առւներ ըլլալ. «Թող սո՞րբ ըլլալ մեր անունը» միակ յանկերգով:

«Եղանակներու քաղցրութեան մէջ, ես ձեզի պիտի Յայց առմ կեանք մը, որ ուրախութեամբ համակերպուծ է վիշտին, մարտիրոսութեան և մահուան, ես չունեցայ ո՛չ գանգատաներ, «չ մեղադրանքներ, ոչ ալ արժանապատուութեան վիրաւորանքներ: Զեր ասջե, ուրիշ բան չգիտեմ եթէ ոչ աղօթել: Թող սո՞րբ ըլլալ մեր անունը»:

«Ահյօ՛, ես կը նախատեսեմ տառապանքը, արիւնը և մահը, Զեմ անգիտանար թէ հոգին ու մարմինը կը բաժնուին կոկծանքի մը մէջ: Բայց փառք ձեզի, ո՛վ իմ պաշտելիս, տարփաշունչ գովք և յարգալի՛ց սէր: Թող սո՞րբ ըլլալ մեր անունը»:

«Կ'ոգեկոչեմ իւրաքանչիւրը, ձեր քայլերէն, ձեր ժպիտներէն, ձեր ակնարկներէն, իւրաքանչիւր հնչիւնը, իւրաքանչիւր շարժումը ձեր քալուածքին, Քայցը, խաղաղ, պաշտելի արտմաւթիւն մը կը պսակէ մեր վերջին յիշտատկները: Բայց ես ձեզի ոչ մէկ մօրմօք պիտի պատճառաեմ, ես կ'երթամ լուռ, ըստ նակատագրի և Առաւեծոյ վճիռին: Թող սո՞րբ ըլլալ մեր անունը»:

«Իմ անողոք հոգեարքիս մէջ, իմ աղօթքս միմիայն դէպի ձեզ կը բարձրանայ, սակայն, կեանքը կրնար գեղեցիկ ըլլալ ինձ համար: Մի մբնաջեր բնաւ, ո՛վ իմ սիրտս, համակերպէ: Իմ հոգիս մա՛կը կը կանչէ, բայց իմ սիրտս

ՄԱՏԵԱՆՇԱՐ «ՅՈՒՍԱԲԵՐ»

- 1.— ՀՐԱՄ ԶՐԱԴԱՑԸ, Հ. ԶՈԽԵՔՋԱՆ 10 Ե. դ.
ԹՐԴՄ. Գ. Մխիթարեան
- 2.— ԻՆՉ ԶԷՐ ԵՒ ԻՆՉ ԶՊԻՑԻ ԼԻՆԻ
ՄԵՐ ՈՒՂԻՆ Վ. Նաւասարդեան 5 Ե. դ.
- 3.— ՀԱՅ-ԹՐԴԱԿԱՆ ԿՆՁԻՌԸ ՌՈԽԵՆ 6 Ե. դ.
Նախաբան. Վ. Նաւասարդեան
- 4.— Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՆԵԼԻՔԸ Վ. Նաւասարդեան 8 Ե. դ.
- 5.— ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԲՈԼՇԵՎԻԿԵԱՆ
ԲԱՆՏՈՒՄ Բախչի Իշխանեան 10 Ե. դ.
ԿԵՆՍԱՊՐՈԿԱՆ գծեր՝
Վ. Նաւասարդեան
- 6.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ «ՀԻԿԻԻԴԱՑԻԱՆ»
(ԲՈԼՇԵՎԻԿԻ ԱՆԱՆԿԵՎԹԵԱՆ առիթով)
Վ. Նաւասարդեան 7 Ե. դ.
- 7.— ԷԶԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԵՆ Գ. ՆԺԵՆ 5 Ե. դ.
- 8.— ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ
ԴԵՄՈԿՐԱՏԻԶՄԸ Վ. Նաւասարդեան 2 Ե. դ.
- 9.— ԹԵՐԷԶ ՌԱՔԵՆ Էմիլ Զօլա
ԹՐԴՄ. Գ. Մխիթարեան 15 Ե. դ.
- 10.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒՂԻՆ Վ. Նաւասարդեան 7 Ե. դ.

Կ'երդէ ձեր գովեստը . Թող սուրբ Ըլլայ քու
անունը» :

«Դուք և ձեզ շրջապատող մարդերը կ'ան-
դիտանաք թէ ի՞նչքան գեղեցիկ եղաք դուք :
Ժամը կը հնչէ : Ժամտանակն է : Կը մեռնիմ ,
բայց գերագոյն անձկութեան մը մէջ , կ'եր-
դեմ դարձեալ . — Փա՛ռք քեզի .

«Ահաւասիկ յաւիտենական սփոփորարը ,
խաղաղարարը : Փա՛ռք քեզի» :

Իշխանուհի Վերա թեւերուն մէջ սեղմեց
աքտորայի մը կօնղը և սաստկօրէն լացաւ :
Մառը աարտոաց մեղմօրէն , և թեթև ևովի մը
շունչին տակ , համակրտկան սարսոււ մը ան-
ցաւ տերևներուն մէջէն : Սակայն , սստուա-
ծային երաժշտութիւնը կը պատշաճէր իր վիշ-
տին և կ'երգէր այժմ .


«Հանդարտէ' , պաշտելի'ս , հանդարտէ : Կը
յիշե՞ս զիս : Այս' , այնպէս չէ' : Դուն եղար իմ
միտկ , իմ գերագոյն սէրս . Մտածէ իմ մասիս
և ես պիտի չձգեմ քեզ , որովհետև մենք զի-
րար սիրեցինք միայն մէկ վալրկեան , բայց
յաւէրժութեան համար : Կը յիշե՞ս զիս , կը
յիշե՞ս զիս , կը յիշե՞ս զիս : Կը զգամ բխիլը
արթունքներուդ : Հանդարտէ' : Կը քնտնանամ
այնքան քաղցրօրէն . քաղցրօրէն , քաղցրօ-
րէն :

Երբ ճէննի Ռայթը աւարտեց նուագա-
ծութիւնը . պարտէզ գնաց և նշմարեց իշխա-
նուհի Վերան՝ արտասուալից , նստարանի մը
վրա ինկած :

— Ի՞նչ ունիս , հարցուց դաշնակահարու-
հին , անձկութեամբ :

Աչքերը արցունքներէն պապղուն , Վերա-
տենդագին ու անձկալից համբուրներով ծած-
կեց անոր գէմքը , շրթունքները , աչքերը :

— Ոչ , ոչ . ըստ ան վերջապէս . Բան
չկալ . Հիմակ ան ներեց ինծի :



ՄԱՏԵԱՆԴԱՐ «ՅՈՒՍԱԲԵՐ»

1.— ՀԻԱԾ ԶՐԱԴԱՑԸ, Հ. ԶՈԽԵՐՄԱՆ 10 ե. դ.
ԹՐԴՄ. Գ. Միսիքարեան

2.— ԻՆՉ ԶԷՐ ԵՒ ԻՆՉ ԶՊԻՑԻ ԼԻՆԻ
ՄԵՐ ՈՒՂԻՆ Վ. Նաևասարդեան 5 ե. դ.

3.— ՀԱՅ-ՔՐՔԱԿԱՆ ԿՆՁԻՌԸ ՌԵՊԵՔՆ 6 ե. դ.
Նախարան՝ Վ. Նաևասարդեան

4.— Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԱՆԵԼԻՔԸ Վ. Նաևասարդեան 8 ե. դ.

5.— ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԲՈԼՇԵՎԻԿԵԱՆ
ԲԱՆՏՈՒՄ Բախչի Բշխանեան 10 ե. դ.
ԿԵՆՍ-ՊՐԵԿԱՆ գծեր՝
Վ. Նաևասարդեան

6.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ «ՀԻԿԻԻԴԱՑԻԱՆ»
(Բոլշեվիկի ոնանկութեան առիթով)
Վ. Նաևասարդեան 7 ե. դ.

7.— ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԻՆ Գ. Նժդեհ 5 ե. դ.

8.— ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ
ԴԵՄՈԿՐԱՏԻԶՄԸ Վ. Նաևասարդեան 2 ե. դ.


9.— ԹԵՐԵԶ ՌԱՔԻՆ Էմիլ Զօլա
ԹՐԴՄ. Գ. Միսիքարեան 15 ե. դ.

10.— ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՒՂԻՆ Վ. Նաևասարդեան 7 ե. դ.


- 11.— ԿԱՅՍՐԸ Լ. Շանթ 10 ե. դ.
- 12.— ՀԱՅ ՄԻՏՔԸ Ն. Ֆրանգեան 3 ե. դ.
- 13.— ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՃ «ՅՈՒՍԱԲԵՐ» 2 ե. դ.
- 14.— ԿԱԹՈՒԾԿԸ Ա. Ահարոնեան 3 ե. դ.
- 15.— ՀԱՄԱՅՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՅԵՂԱՓՈԽՈՒ
ԹԻՒՆԸ Մ. Վարանդեան 12 ե. դ.
- 16.— ԿԱՐՄԻՐ ԱՍՏՀԻ ՏԱԿ (ՎԵԿ).
Վ. Վալադեան 25 ե. դ.
- 17.— ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆ
ՆՈՒԹԵԱՆ ԲՆՈՅԹԸ Ա. Արշակունի 3 ե. դ.
- 18.— ԿԱՐԿԵՆԱՆՔ ԱՊԱՐԱՆՁԸ
ԱԼ. Կուպրին 5 ե. դ.
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ Գին 3 ե. դ.
Վ. Նաևասարդեան

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

ԲՈԼՃԵՎԻԶՄԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Մ. Վարանդեան



A 15430





A II
15430